Ն. 2950 — 1895 ՄԱՐՏ 15 ՉԱՐԵՇԱԲԹԻ — 1312 ՇԷՎՎԱԼ 1 — ՕՆՊԻՐԻՆՃԻ ՄԷՋ

20 ԲԱՐԱ

ՃԷՐՈՏԷԻ ՇԱՐԳԻՉԷ

20 ԲԱՐԱ

ԲՈԼԻԹԻԳԻՇԷ ՄԻԼԼԻՇԷ ԹԻՒՃԱՌԻՇԷ ՍԱՐՐԱՖԻՇԷ ՎԷ ԻԼՄԻՇԷ

ԵԼԷՎԱՄԻ ԿԱԶԷԹԱ

(صاحب امتياز: جيولكيان) — جريدهٔ شرقيه

ԱՊՈՆԷ ԳԻՆԱԹԱՐԸ

	12 ԿԻՍԷ	6 ԿԻՍԷ	3 ԿԻՍԷ
ՍԹԱՄՊՈՒԼ	140 ղ.	70 ղ.	40 ղ.
ԹԱՇՐԱ	200 »	100 »	

Մէջիթիյէ 20 ղրուշան

ԻԼԱՆԱԹ ԳԻՆԱԹԱՐԸ

Լինուի, Շնի վէ Ցինուի առիթիւ ղ. 5
Կիւնեմիւ առիթիւ 11ի 10բ. հա. » 3

Մէվասիմը նաքիայա տարի պէնալէր մէճմանէն զապուլ օլունաճագ վէ ամբ օլունմայան էվրաղ իչաւ օլունմայաճագ

Իսարէխանէի Սթամպօլա Գապը Ալի ճատէսինտէ նումէրօ 20 ճիվէլէկեան մաթպասանա տրը։ Քեազիֆէի մէվասա հագգընտա կազէթանըն առիպ վէ մէսուլը

ՏԻԳՐԱՆ ՃԻՎԷԼԷԿԵԱՆ միւրաճաաթ օլունա։

ԿԻՒՆԼԻՒՔ ՀԱՎԱՏԻՍ

Կէչէն ճումա կիւնիւ Ֆրանսա բէյոք միմուրը Մ. Ֆելիքս Ֆոր՝ Սրպիա գըրալը Պիրինճի Ալէքսանտրը նէզանինէ գապսալ իմմրչ, վէ նարրմ սաաթ տէվամ իչէն իչպու միւլագաթտա գրալը միւշարէլէյ՝ Ֆրանսասա իգամէթ իթտիկի էսանատէ կէօրտիւկի սասրը թէվէճճիւ՝ վէ իհթիրամտան սօլայը բէյոք միւշարէլէյէ անսամիմ պէյանը թէչէքքիւր էդէմիչ տիր։

Սրպիա գրալը՝ էլիզէ սէրայընա ազիմէթ ու ավանք իթտիքաէ, մէրասիմը ասքէրկէ իչիա օլունմըշ սրը։

Ալաֆր. մարտ 25 թարիխլէ Մասրիտէն իշար օլունարդընա կէօրէ, ըսբանիանըն Գուպա սասասընա հէնիէն ասքէր կէօնտէրիլմէքտէ իմիր։ Կէչէն չարշընպին կիւնիւ Սանթանտէր նամ մահալէն պիր մէգթար ասքէր եօլա չըգարըլմըշը կիպի, մահալը մէգթիւրէն թէքրար ասքէր սէվկիսթընա պաչանանագ իմիր։

Ամէրիգանըն Նիւ-Օրլեան գըթասընա պիր գէչ կիւն եվվէլ գունուր իչէն պէյոքիւք պիր հարիգտէ 22000 պալա բամպուգ եանմըշ սրը։ Իլլինուա էյալէթիին իվասընը գուրպինտէ պիր կագ գույուսը աթէշ ալարագ, 68 քիլի թէլէք օլմուշ սրը։

Զին վէ Ճաբոն մէմալիքի պէնինտէ սուլհ միւզագէրաթընըն իմզասընա մէմուր իսթիմիշ օլուպ, Շանկայա ազիմէթ իթմիշ օլան Լի-Հունկ-Չանկըն իսթիհնէ զիին պասկընտրընա տիւշար օլան Ճաբոնը պիր տէլիգանը սիրան պէյանմըշ, վէ միւշարէլէյին եիւզինանէն ճէրհ իթմիշ օլմըդընտան, տէրհալ տէրատէթ օլունմըշ սրը։

Բուսիա իմբէրաթօր վէ իմբէրաթորիցասը հազարաթընըն բէմը իզտիվաճլարընա եատիկեար օլարագ ալթուն միատկա քէսիլէճէք իմիշ։

Օտէսա չէհրի թիճարէթ մէքթէպինէ Արիթիայան չակիրտանը նիսպէթինտէ եահուտի չօճուգլարը տախի գապալ իտիրմէսինէ սահր պիր էմրնամէի իմբէրաթօրի նէյր իտիրմիշտիր։

ՊԱՅՐԱՄ

Բամազան այը տիւն խիթամ պուլմուշ օլուպ, պու կիւն Պայրամն պիրինճի կիւնիւ օլարզը՝ տիւն իքինտի վագթընտա ամբլան թօրլարա իլան իտիրմիշ, վէ պու միւնասէպէթլէ կէրէք էպնիյէի միրիյէ վէ կէրէք սէքիհէյէր պայրագլարա ատնանարըլը, տէվամը բէսմիլյէ իչ կիւն գարալը գայմագ իւզրէ, տիւն ագշամ թասալիլ իտիրմիշ տիր։

Պայրամ պայրամը

Պայրամ պայը պու սապահ պէր միւթատ մութանթան պիր սուրէթտէ իճրա օլունմըշ տրը։

Զաթը հազրէթը Շէհրիյարի՝ սաաթ եարըմ բասատէրինտէ ֆայթօնսիվար օլարզկարը, վէ արգալարընտան միւշիրան վէ եավերանը Շէհրիյարիւրի վէ Մապէյնը Հիւմայուն մէմուրիյնը քիրամը՝ պէօյիւք իւնիֆորմալարընը լապիսէն վէ խաս ալբը արապալարընա բաքիպէն կէլմէքտէ օտուգլարը հալտէ, քէմալը տարաթլա երլորզ սէրայը չէվքէթիհիմիսասընտան հարէքէթլէ Պէյիքթաշտա քեահն Սինան Բաշա ճամիսինի թէշրիֆ պույուրմշար տրը։

Կիւզէլկեահը Հիւմայունտա հէր սընրիք ասաքիրը Շահանէ իլէ թէպասի Օսմանիյէ վէ էճնէպիյէտէն գատրն վէ երքէ քիւլիյէթլի խալգ պուլընտրը կիպի, Երլորզ սէրայը Հիւմայունընտան թա Տօլմա Պաղչէ սէրայընա գատար եերլէրէ գում ֆէրշ իտիրմիշ իտի։

Պէշիքթաշտա քեահն Սինան Բաշա ճամիսի էնթիունտէ պիր թարաֆտա մագամ Վայիսէ Սուլթան հազրէթլէրի վէ Հարէմ Հիւմայուն՝ արապալար իլէ տուրմագտա օտրգլարը կիպի, տիկէր թարաֆտա տախի մանսուպ վէ մագամ պիրճիւմէ վիւքէյան ֆիխամ վէ միւշիրան վէ ֆէրիգան վէ վիւգեր վէ սահր բիճալը տէվլէթ՝ սաֆպէսթէի իհթիրամ օրմըշլար տրը։ Զաթը հազրէթը Շէհրիյարի՝ ճամիյէ տուխուլ պույուրբրգլարընտա, պիրճիւմէ վիւքէյա վէ վիւգեր հազարաթը տախի տուխուլ իթմիշլեր տիր։

Պիր սաաթ գատար իմթիհան իտէն Պայրամ նամազընը միւթեագբպ, բէսմը թէպրիքին իչիասը զըմբարնտա սաաթ 1 պուչուգ բատէրէրինտէ Տօլմա Պաղչէ սէրայընա թէշրիֆը Հիւմայուն վուգուս պույուրմըշ տրը։

Պէշիքթաշ ճամիսինտէն Տօլմա Պաղչէ սէրայընա գատար հէր սընէքտան սաաքիրը Շահանէ իլէ Գապաթաշա քեահն Ալիրէթ մէքթէպի թալէպէսի, վէ տիկէր պազը մէքթէպ թալէպէլէրի՝ կիւզէրկեահը Հիւմայունը իչի թարաֆընտա սաֆպէսթէի սէլամ օտուգլարը, վէ հեր պէօյիւք մուզիգասը Համիտիյէ մարշընը թէրէննիւմագ օլուպ, էօնտէն մանսուպ վէ մագամ վիւքէյան ֆիխամ հազարաթը տախտա բաքիպէն եիւրիւմէքտէ օլուուգլարը հալտէ, Զաթը հազրէթը Շէհրիյարի տախ սաա սիւվար օլարագ, սասքիրը Շահանէլերինի վէ թէպասի Շէհրիյարիլերինի սէլամը սէրամէթէնճամը Հիւմայունարըյա թարիֆիյէ հարէքէթ պույուրմըշլար, վէ տահա արգասան միւշիրան վէ ֆէրիգան վէ եավերան վէ Մապէյնը Հիւմայուն մէմուրիյնը քիրամը՝ պէօյիւք իւնիֆորմալարընը բաքիպէն կէլմէքտէ օտուգլարը հալտէ, Զաթը հազրէթը Շէհրիյարի՝ Տօլմա Պաղչէ սէրայընը թէշրիֆէրինտէ, տարէրէի Հիւմայունարընտա պիր ազ իսթիրահաթ պույուրարգտան սօնրա, Թախթ օտասընը պիթթէշրիֆ, ալթունտան մամամլ թախտը Հիւմայունարընա ճիւլուս պույուրմըշլար, վէ միւթեագբպէն Ցիվանը Հիւմայուն թէշրիֆաթճընը տէվլ։ Միւնիր բաշա հազրէթլէրի թաբաֆընտան վէրիլէն իշարէթ իւզէրինէ էթէք էօքմէք բէսմինէ միւպարէքէթ օլընըպ, էվվէլա Շահգատէկեան հազարաթը վէ պատէհու Զաթը սամիի հազրէթը Սաարազամի վէ մանսուպ վէ մագամ պիրճիւմէ վիւքէյան ֆիխամ վէ ուլէա սընէրքը սանխինէ գատար ասհապը բիւթպէտէն օյան բիճալը տէվլէթ, վէ միւթեագբպէն Սթամպօլբայսինէ գատար ասհապը բիւթպէտէն օյան իւլէմաի քիրամ, վէ տահա ասնրա միւշիրլեր վէ ֆէրիգլեր վէ սահր իսմէրաի ասքէրիյէ, Մապէյնճիյէր վէ եավերանը Շէհրիյարիլերի վէ Մապէյնը Հիւմայուն մէմուրիյնի սրրա իլէ հուզուրը հազրէթը Բահրիշահիտէն կէչէրէք բէսմը մէզքիրը իչիա իթմիշլեր, վէ իլթիֆաթը մախսուսէի հազրէթը Շէհրինշահիյէ նահլ օրմըշլար տրը։

Բէսմը մէզքիրըն խիթամընտա Զաթը հազրէթը Բահրշահի՝ Թախթ սայնընտան եինէ տարէրէի Հիւմայունարընը պիթթէշրիֆ, պիր միւտէթ իսթիրահաթ պույուրմըշլար, վէ պատէհու ֆայթօնսիւար օրարագ եինէ սայը վայէա իլէ Եըլդըզ սէրայը Հիւմայունընտան թա Տօլմա Պաղչէ սէրայընա գատար եերլէրէ գում ֆէրշ իտիրմիշ իտի։

Պէշիքթաշտա քեահն Սինան Բաշա ճամիսի էնթիունտէ պիր թարաֆտա մագամ Վայիսէ Սուլթան հազրէթլէրի վէ Հարէմ Հիւմայուն՝ արապալար իլէ տուրմագտա օտրգլարը կիպի, տիկէր թարաֆտա տախի մանսուպ վէ մագամ պիրճիւմէ վիւքէյան ֆիխամ վէ միւշիրան վէ ֆէրիգան վէ վիւգեր վէ սահր բիճալը տէվլէթ՝ սաֆպէսթէի իհթիրամ օրմըշլար տրը։ Զաթը հազրէթը Շէհրիյարի՝ ճամիյէ տուխուլ պույուրբրգլարընտա, պիրճիւմէ վիւքէյա վէ վիւգեր հազարաթը տախի տուխուլ իթմիշլեր տիր։

Պիր սաաթ գատար իմթիհան իտէն Ցիվանը Հիւմայուն թէշրիֆաթճընը տէվլ։ Միւնիր բաշա հազրէթլէրի թաբաֆընտան վէրիլէն իշարէթ իւզէրինէ էթէք էօքմէք բէսմինէ միւպարէքէթ օլընըպ, էվվէլա Շահգատէկեան հազարաթը վէ պատէհու Ցիվանը Հիւմայուն թէշրիֆաթճընը տէվլ։ Միւնիր բաշա հազրէթլէրի թաբաֆընտան վէրիլէն իշարէթ իւզէրինէ էթէք էօքմէք բէսմինէ միւպարէքէթ օլընըպ, էվվէլա Շահգատէկեան հազարաթը վէ պատէհու Զաթը սամիի հազրէթը Սաարազամի վէ մանսուպ վէ մագամ պիրճիւմէ վիւքէյան ֆիխամ վէ ուլէա սընէրքը սանխինէ գատար ասհապը բիւթպէտէն օյան բիճալը տէվլէթ, վէ միւթեագբպէն Սթամպօլբայսինէ գատար ասհապը բիւթպէտէն օյան իւլէմաի քիրամ, վէ տահա ասնրա միւշիրլեր վէ ֆէրիգլեր վէ սահր իսմէրաի ասքէրիյէ, Մապէյնճիյէր վէ եավերանը Շէհրիյարիլերի վէ Մապէյնը Հիւմայուն մէմուրիյնի սրրա իլէ հուզուրը հազրէթը Բահրշահիտէն կէչէրէք բէսմը մէզքիրը իչիա իթմիշլեր, վէ իլթիֆաթը մախսուսէի հազրէթը Շէհրինշահիյէ նահլ օրմըշլար տրը։

—Օսմանը Պանգասը միւտիր մուավինի Մ. Կիւսթավ Վիլֆինկ՝ պու քէրրէ ալթուն վէ կիւմիւշ Լիյագաթ միտալեասընա նահլ պույուրըմշ օյմաղլա, պէօյլէ պիր իլթիֆաթը ճիհանգրյմէնէ նահիլիյէթինտէն տօյայը մումարիյէյին չայանը թէպրիք օլտուղը տէրքեար տրը։

—Պուսա վիլայէթինտէն Մարիյէ նէգարէթինէ պու քէրրէ էմվալը տէվլէթտէն վարիտաթը քիւլլիյէ վիւրուա իթմիշ տիր։

—Հօճի էֆէնին իսթիֆասը իւզէրինէ Տէրսասատէթ Թրամվայ Շիրքէթի մէճլիսը իտարէսի՝ Մ. Թրիւլէյի եէնինտէն միւտիր նասպ իթմիշ տիր։ Մ. Թրիւլէ՝ զաթէն իչէ աշնա օյուպ, պիր միւհէնտիս գատարտա մալիսմաթը ֆէննիյէսի պույուրընտան, էօհտէսինէ թէվարի օ. լընան իչպու մէմուրիյէթը միհիմմէյի՝ գումբանեանրն մէնաֆիինէ բէք մուվաֆֆըգ պիր սուրէթտէ իյֆա իտէճէկինէ շիւպհէ օլընամասընը ճիհէթլէ, մէճլիսը իտարէնին իշպու գարարը չայանը թագտիր ու թէպրիք տիր։

—Ֆրանսա սէֆիրի Մ. Դամպոն՝ ըէֆագաթընտա սէֆարէթ քեաթիպի Մ. տը Մարժէրի պույուրարը հալտէ, եվվէլքի կիւն Ալթընճը Տարէրի Պէյէտիյէ խասթախանէսինի զիյարէթ իթմիշ տիր։

—Տէվրէն միւհագաթտա պույուրան Սիվաս վալիսի աթուֆ. Խալիլ պէյ հազրէթլէրի՝ պու քէրրէ մէրքէզը վիլայէթէ ավտէթ էյլէմիշ տիր։

—Բրէնս տը Բառօյինին Բէթերսպուրկ սէֆարէթինէ թային օյունմասը հասպէյլէ, միւնհալ գալան Տէրսասատէթ Ալէքսանիա սէֆարէթինէ՝ Ալէքսանիանըն Վաշինկթօն սէֆիրի Պարօն Սաուրմա Եէլիչին թային օլընտրը՝ պու քէրրէ Պէրլինտէ բէսմէն իլան օյունմըշ տրը։

Միւշարէլէյհ՝ Վաշինկթոն սէֆարէթինէ թային օլընմագտան էվվէլ, պիր միւտատէթ տախի՝ Ալէքսանիա տէվլէթինին Գահիրէ ժէնէրալ գոնսօլօսլըղընը իյֆա էյլէմիշ, վէ անասրլ Սիլէգիա էհալիսինէ օլուպ, սէյէֆլէրի պուլընան Մ. տը Բառօվլից վէ բրէնս տը Բառօյին կիպի Գաթօլիք մէզհէպինէ մէնսուպ պուլընմըշ տրը։

—Բուսիա մէմալիքինէ պուլընան Օսմանլըլար իլէ Իրան թէպասընտան բասաբօրթլարընը գայ իտէնլէրէ՝ պուլընտրգլարը վիլայէթ վալիլերի թարաֆընտանպիրէրբուխասթանէ վէրիլմէքտէ իտի։ Պուտէֆա պու ուսուլ լազվ իտիլէրէք, պունտան պէօյլէ հէր իքի տեվլէթ թէպասընընն պէհէմէհալ հիւքիմէթը մէթպուէլերի բասաբօրթլարընը համիլ օլմալարը լազմ կէլէճէկի իչնաղ խէնլէրէ թէպլիղ իտիլմիշ տիր։

—Իքինճի ֆրրգաի Հիւմայուն ալայլարընա մախսուս օլարագ 8 սաաթ սանճագ իմալի խուսուսընա իրատէի Սենիյէ չէրէֆսուտուր պույուրըլըպ, պէրմուճիպը էմր ու ֆէրմանը Հիւմայուն կէօնտէրիլէն Նիմունէլէրի վէճհէյէ մագամը Սէրասքէրի Լէվազիմաթը Ուսմանիյէ տաբէրէսինճէ միւքեմմէլ սուրէթաէ իմալ իթտիրիմիշ օլարզը իշիտիլմիշ տիր։

—Ինկիլթէրանըն Պահրը Սէֆիտ տօնանմասը՝ պու սէնէ Սէլանիք, Գավալա վէ Տէսէ Ագաճ սուլարընը գիյարէթ իսէճէկինտէն, Ինկիլթէրա տէվլէթինին Գավալասա մուգիմ վիս գոնսօլօսը թարաֆընտան մէզքիւր տօնանմանըն լէվազիմաթը չիմտիտէն միւնագասայա վազ իտիրտիկի՝ մահալինտէն իչար օյունը յօր։

—Օսմանը Պանգասը միւտիրը ուսմանի Սբը Էսկար Վինսընթըն պայրազը սուչէս Լինսթէր՝ 30 եարընտա օյուուզը հալտէ կէչէն սայը կիւնիւ Ֆրանսանըն Մանթօն շէհրինտէ վէճհաթ իթմիշ տիր։ Միւթէվէֆա տուչէս Լինսթէր՝ քէնտի կիւզէլկեի իլէ պէօյիւք պիր չէօհրէթ գազանմըշ իտի։

—Պիր վագթտան պէրու խասթա պուլընան Օսմանը Պանգասը պէօյիւք մէմուրլարընտան Մ. Ֆէմինկ Սմայթ՝ տիւն վէֆաթ իթմիշ տիր։

—Ճէգա վէ ճինայէթ տավալարը՝ տա չէհատէթ իթմէք իչիւն ճէլպ օլընճագ էճնէպի թէպասընը հուզուրը մահֆէմէյէ գօնսօլօսանէ թէրճէմանը իլէ կէլմէքտէ օյմալարընտան տօյայը հուսուլէ կէլէն միչքիլթա տարի Աֆրիյէ նէգարէթինտէն պունտան ագտէմ մագամը Սատարէթուզմայա պիր լայիհա թագտիմ գրըլընմըշ իտի։

Մէզքիւր լայիհատա էճնէպի թէպասալարընը՝ պու կիպի տավալարը ըույէթինտէ թէրճէմանլարը յա հուզուրը մահֆէմէյէ ճէլպէրինէ տաբի՝ մէվճուտ ահնանամէլէրտէ պիր սարահաթ օրմասրընտան, պատէմա թէպասի մէրգումէնին տօղրուտան տօղրույա հիւքիմէթը Սենիյէ մէմուրլարը վասթասրյա մահֆէմէ թարաֆընտան ճէլպէրինէ լիւզում կէօսթէրիլմիշ օրմաղլա, օր պատէ խարիճիյէ նէգարէթինտէն էճնէպի սէֆարէթխանէյէրինէ իսպարը քէյֆիյէթ խարիպ, սէֆարանը մէզքիւրէնին պաղըլարը ճէվապ կէօնտէրմիշլեր իսէ սէֆարիկէրլերի օլ պապատէքի բէյ ու միւթալաարլարը հէնուզ պիտիրմէմիշլեր տիր։

—Եագընտա իգմիր իսթինանֆ ճէգա մահֆէմէսի հուզուրընտա 9 այլրգ չօճուգընը գաթլ իտէն պիր բէտերին մուհաֆէմէսի բույրեթ օրընճագ տրը։

Խապիսը մէրգում՝ ասրէն Այտընը վիլայէթինին Ալաիյէ գազասընտան Հիսէյին Նամընտա պիրիսի օյուպ, պիրինճի զէվճէսինին վէֆաթընտան սօնրա կէնճ պիր գրրպա թէքրար էվլէնմիշ իսէ տէ, սօնրաքի զէվճէսի՝ գօճասընընն իլք տէֆաքի իգտիվաճընտան գագանմըշ օլտրզը 9 այրգ էօյէ եվասընը արթրգ իսթէմէտիկինի պէյան իթմէսի իւզէրինէ, մէրգում Հիսէյին՝ գարբսընընն արգուսընա մուվաֆագաթ իտէրէք, պիչարէ մասում պօղուպ թէլէֆ թիմիշ վէ պիր մահալէ կէօմմիշտիր։

Վագաա գապրթաճա խապէր ալընարագ, գարը վէ գօճա տէրատէթ իսթիսթիքլերի կիպի, չօճուգընն կէօմիտիկի մահալ տախի պատէթ-թէհարրի մէյտանա չըգարըրմըշտը։

—Մըսըր Խըտիվի ֆէհամ. տէվլ. Ապպաս բաշա հազրէթլէրինին հէմշիրէսի վէ Հայիմբաշատատ սատ. Ապպաս բաշանըն զէվճէսի խասիչէ հանըմ Պայրամտան սօնրա Տէրսասատէթէ կէլէճէք տիր։

ՍԱՐՐԱՖԻՏԷ

ՏՈՒՇՈՒՆԸ ՈՒՄՈՒՄԻԹԻՆ ՕՍՄԱՆԻՇԷ ՄԵՃԼԻՍԸ ԻՏՏԱՐԷՍԻ

Իլան.

Տուլունը Ուսմումիյէի Օսմանիյէ մէճլիսը իտարէսի՝ չըմէնտրֆէր թանվիրընճա պիր ուսուլը էճնէտէ իրթիհասզընա տարը 1893 մարտ 1/13 թարիխլի թէքլիֆինին՝ հիւքիմէթը Սենիյէ թարաֆընտան հէնուզ գապալ օլունմասըզընը չըմէնտրֆէր թանվիլաթը համիլէրինէ իլան իտէր։

Պու հալտէ հանկը թարիխէ գատար պէքլէնէճէկի, վէ չըմէնտրֆէր բիյանգօսընտա իքրամիյէ գազանան վէ եախսատ մէրքէզի օյան ուսուլը էճնէտէ իրթիհասզընա տարը 1893 մարտ 1/13 թարիխլի թէքլիֆինին՝ հիւքիմէթը Սենիյէ թարաֆընտան հէնուզ գապալ օլունմասըզընը չըմէնտրֆէր թանվիլաթը համիլէրինէ իլան իտէր։

Պու հալտէ հանկը թարիխէ գատար պէքլէնէճէկի, վէ չըմէնտրֆէր բիյանգօսընտա իքրամիյէ գազանան վէ եախսատ մէրքէզի 20 ամանիմ մրգաարընտա Ֆազլա պիր մէպլաղ վէրիլմէսի մատաէսինին նէ՝ վազթի գարարլաշտըրըլըպ խիթամ պուլաճաղը պիրի էճնէճիրինտէն, Տուլունը Ուսմումիյէի Օսմանիյէ մէճլիսը իտարէսի՝ մէզքիւր նումէրօլար ասհապրնա պու կիւնէ տէկին վէրիլէն մուվազզաթ իլանլարընը էրթասընը թարիխ իթմէկէ գարար վէրմիշ տիր։

(Մէսէր)

Տէրսասատէթ
14/26 մարտ 1895

* * *

Պունտան մատատա ալտրզըմըզ մաալումաթա կէօրէ, Տուլունը Ուսմումիյէի Օսմանիյէ մէճլիսը իտարէսի թարաֆընտան պիր թէտպիրը մուվազգաթ օյմագ իւզրէ վէրտիկի պիր գարար մուճիպինճէ, էլէճէք ապրիլ 1տէ քէչիտէ օլընճագ գուրատա գագանանլար՝ պունտան էվվէլ իթա օլանան մուվազգաթ իմ ու խապէրլէրին համիլլէրի իլէ հէմ. հայ օյմագ իւզրէ, Տուլունը Ուսմումիյէ իտարէսինին մուհասէպէ չուպէսի ուսումի գօնթրօլգալէմի՝ կէլէճէք գուրատա իքրամիյէ գազանան վէ եախսատ մէրքէզի եախսատ մէրքէզի հագգընտա տախի մուսավաթէն պիր մուամելէ իճրա իտիմիշ օյմագ իչիւն մէզքիւր աէֆիթէրէ՝ 1892 ապրիլ 1տէն պէրու գազանմըշ օյուպ տա նումէրօլարընը էլան թագտիմ ու իրաէ իթմէմիշ վէ մէզքիւր իլմուխապէրլէրի այմամըշ օլանլար 1895 ապրիլ 1տէն յունիս 1է գատար նօմէրօլարընը թագտիմ ու իրաէ իթտիքլերի հալտէ, անլէրին տախի իսմ ու չէօհրէթ վէ մահալը իգամէթլէրի գայտ օլունճագ տրը։

Ա Զ Գ Ա Յ Ի Ն

Տիւնքի Նիւսսէմիգտէ պէյան օլունընը իւզրէ, Բաթրիգ Իգմիրեան Ամէն. Տ. Մատթէոս Սրբազան հազրէթլերի՝ տիւն իւսկիւսար Ս. Կարապետ քիլիսէսինտէ գատրնյարա քարոզ սէօյլէտիքտէն սօնրա, բէֆգագաթընտա կրօն. ժողով ատենապետի Այէաթճեան Գեր. Տ. Գրիգորիս Սրբազան իլէ Բաթրիգխանէ գաբու քէհեասը Ֆրէնկեան սատատ. Աբրահամ էֆ. պույրնտրգլարը հատտ Գուզկունճրպա էնէրէք եվվելա Ս. Լուսաւորիչ քիլիսէսինէ օղրայլրպ իճրան իպատէթ իթտիքտէն սօնրա, իատէի գիյարէթ իթմէք իւզրէ Եահուտի խախամպաշը գայմագամը Մօիզ Լէվի էֆ.ինին սահիլանէսինէ ազիմէթ։ իթմիշ տիր։

Բաթրիգը միւշարէլէյհ հազրէթլերի՝ սահիլանէլի մէզքիւր գաբուսընտան խախամար իլէ խախամխանէ մէմուրլրինի թարաֆընտան, վէ նէրտիվէն պաշընտա տախ էթրաֆընտա պէօյիւք խախամարտան խոիմ Նասի, Սամպի Լէվի վէ Մերգատօ Լէվի էֆ.ներ պուլընարգլարը հատտ, խախամպաշը գայմագամը Մօիզ Լէվի էֆ. Թաբաֆընտան իսթիգպալ վէ գապալ օլունմըշ, վէ պէօյիւք միւսաֆիր սաօնընա կէօթիրիլմիշ տիր։

Իշպումիւագաթպիր չերէեք սաաթ գատար տէվամ իտուպ, պայրճա մուհապէպէթտէն պահս օլընմըշ տրը։

Բաթրիգ Սրբազան հազրէթլերի Գուզկունճուգտան սաաթ 6 վաբարբրյա Գալաթայա կէչէրէք, էրգրում Սանասարեան մէքթէպինինամակաուսիւնը իճթիմանընա իճրան ըրյասէթ իթտիքտէն սօնրա, տիկէր մայէթիյէ պէրապէր ըէֆագաթընտա Երէցեան Գեր. Տ. Գէորգ վէ Արշարունի Գեր. Տ. Յովհաննէս վարդապետլեր տախ պուլընարգլարը հատտ Պէյօղլունա չըգարագ Պուլկար էկզարգխանէսինէ ազիմէթ իթմիշ, վէ էկզարգ բրէթ. Եուսէֆ էֆ.յէ իատէիկէյարէթ էյլէմիշ տիր։

Կէչէն 1310 աէնէսինտէ թապարընա բուխսաթ վէրիլէն քիթապարա տարը Մէարիֆ նէզարէթը ճէրիսէսինէն պու քէրրէ նէյր օյունան պիր գրքա սթաթիսթիգ ճեավէլինէն անլայլրտրզընա կէօրէ, սէնէի մէզքիւրէ գարֆընտա էրմէնիճէ լիսան իւզրէ թէրթիպ օլընմըշ 35 ատէտ մէզհէպէ, 23 ատէտ լիսան վէ էտէպիյաթա, 22 ատէտ ֆիւնունա, 10 ատէտ բոմանա վէ 2 ատէտ տէ միլէնէվ քի ճէման 92 ատէտ քիթապըն թապընա բուխսաթ վէրիլմիշ տիր։

Թարգմ Կէտիկ-Բաշայի Ս. Յովհ. Աւետարանիչ Եկեղեցւոյ Նորոգութիւնն աւարտելով, յաջորդիկ ուրբաթ առաւօտ սկսեալ պիտի վերսկսի եկեղեցական արարողութիւններն եւ ըստ սովորութեան կանանց համար քարոզ պիտի խօսուի։

Ի դիմաց Թաղ. Խորհրդոյ
Վ. Աստենադպիրի Աստենապետ
Յովհ. Թ. Կէօլէնկեան Ա. Թէկիրեան
15 մարտ 1895 Կէտիկ-Բաշա

ԹԷԼԷԳՐԱՖ

Մ-պրէթ.—Եէնի գապինէթ պէր վէճճը աթի թէքմիլ օլմուշ տրը։

Մ. Դանսվաս ալ Գասթիլլ՝ բէիս, տիւք տը Թէթուան՝ խարիճիյէ, մէնէրալ էսգառալա՝ հարպիյէ, ամիրալ Պէրանմէ՝ պարիրիյէ, Մ. Բրվերթէր՝ մայիյէ, Մ. Գօսկայէն՝ տաբիպիյէ, Մ. տը Պոյ՝ նաֆիա, Մ. Գասթէլանա՝ միւսթէմիլքեաթ նէզարէթլերինէ նասպ օլընմըշլար տրը։

Վիւքէյաի ճէտիտէ պու կիւն Մէճիտ տէ մէպուանա կիտէճքէր տիր։ Գորթեզ մէճլիսլերի՝ պիւտժէյի գապալ իթմէտիքլերի թագտիրտէ տաղըտրլաճագլար տրը։

Նէ--Եորք.—Վաշինկթոնտա մուգիմ Սբանիա սէֆիրի Մ. Մուրուանկա՝ Նէ-Եորք-Հէրալտ կազէթասը մուխպիրինէ պազը պէյանաթտա պուլընրպ, Ալֆոնսէֆինէսի վագասը իչիւն ամ «տէնիզ երլանը հիքայէսի» տէմիշ օլտրզընան, Միճթէմէտի Ամէրիգա խարիճիյէ նէզարէթինին՝ սէֆիրը միւշարէյէրին կէրի չաղրըմասընը թալէպ իտէճէկի՝ նէ-Եորգտա չուլու պուլմուշ տրը։

ՍԲԱՆԻԱ

Վէ

ՄԻԻՃԹԷՄԷԱԻ ԱՄԷՐԻԳԱ

Շու սան վագրթլարտա Սբանիա տէվլէթինն պաշրնա կէլէն ֆէլաքէթլեր, ֆիլվագը ուֆագ ֆէլաքէթլեր տէյիլ տիր։

Ցէվլէթը միշարէլէյհանքն ահվալը մալիյէսի էյի պիր հալտէ օմայրպ, էկէր էվրօբա պօրսայարընտա ումուտի ֆօնտօլար իւզերինտէ ֆէվգէլատէ պիր խահիշ մէվճուտ օմասա իտի, Սբանիա տէվլէթի ֆօնտօլարը ֆէնա սուրէթտէ տիւշէճէքլեր իտի։

Գու հայ՝ վիւքէլտի տէվլէթ ի-չիւն զամէն պէօյիւք պիր թէլաշ մէնպար իքէն, Մաղրբպ (Ֆաս) տէվլէթի իլէ, եախօտ պիր Մաղրբպ գապիլէսիյէ պէօյիւք պիր մուհարէպէ զայլէսի գուհուրա կէլիպ, ահվալին միշքիլաթը տահա գիյատէ արթըրը։ Կիճհալ իլէ պու իքինճի պէլիյէ տէֆ իտիրմիշ կիպի իքէն, Մաղրբպ հիւքմտարընը վէքիլինի քէնտի մէմալիքինէ իտատէ իտուպ տէ կէրի տէօնէն զայէթ կիւզէլ պիր հարպ սէֆինէսի, 400 նէֆէրտէն իպարէթ պուլընան մէվճուտբյա պիրլիքտէ զարգ ու նապէտտա օլտու։

Զարգ օլան զըրհը հարպ գրուզէօրի՝ ֆիլվագը կէչէն սէնէ զարգ օլան Վէլէնսիա նամ հէկիլիզ հարպ սէֆինէսի զատար էճսիմ տէյլի իտի իսկ տէ, Սբանիա տօնանմասընը չիչէյի օյտուզընտան, վէ Սբանիա տէվլէթի՝ կէրէք բարաճա վէ կէրէք տօնանմաճա ինկիլթէրա կիպի զէնկին օյմասրընտան, վուգուպուլան զայպը՝ ինկիլթէրանը քինտէն չօգ զիյատէ օյտու։

Սբանիա տէվլէթի՝ մալիւմ օյան մալիյէճէ միշքիլի արասընտա հէնուզ Մանիլա միշքիլինտէն պիսպիթիւն գուրթուլմամը, վէ ախիրէն զարգ օյան հարպ սէֆինէսիյէ 400 նէֆէր մէվճուտը աճբսընան ալթիւաթ պիր հալտէ պուլընմագտա իքէն, ալ սանա պիր տէ Գուպա ատասը ֆէսատը, վէ պու ֆէսատա նէթիճէլէրինտէն օյան պիր վուգուաթը պահրիյէ միշքիլի տահա։ Վագթըյլա պիրիսի հէր նէ եէր իսկ, կէօզիւնէ պիր բէրթավսրզ զօյարագ էօյլէ եէր իմիշ։

Պիր կիւն քիրազ եէտիյինտէ տահի բէրթավսրզը ունութմասը։

Զիւնքի պու սուրէթլէ եէտիյի քիրազլար քէնտի կէօզիւնէ բէք պէօյիւք կէօրիւնիւր, նատիտ պիր մահսուլ հիւքմինի ամագտա իտիլեր։ Պազը գայէմէը տահի վարտը քի, էն ատի վուգուաթլարա պիլէ խուրտէպին իլէ պագմադլըզը քէնտիլէրինէ եա ատէթ եախօտ ալէսաթ իթմիշ օյտուզլարընտան, մէսէլա՝ տիւնքի կիւն Մանիլա վագասընա պէօյիւք պիր էհէմմիյէթ սիւսի վէրմիշ օյտուզլարը կիպի, պու կիւն տախի Սբանիա իլէ Միւճթէմէի Ամէրիգա պէյնինտէ գուհուրա կէլէն պիր կէմի վուզուաթընա, վէ Գուպա ֆէսատընա պէօյիւք պէօյիւք էհէմմիյէթլեր վերմէք իսթէմէքտէ տիրլեր։

Մանիլա վուզուաթը կիպի Գուպա ֆէսատը վէ պու կէմի մատէսի տախի, սէօզլերինի իթմէք պիլէ ապէս սայլըճագ տէրէճէտ խաֆիֆ չէյլեր տիր տիմէք իսթէմէյիզ։

Ֆագաթ պունլարըն քեաֆֆէսի տախի սըրասընա գօնուլուպ ունուտուլաճագ չէյլեր օյտրզը հալտէ, եալընզ մալիյէճէ միշքիլ մատէսի տիր քի նէ վէճհ իլէ սըրասընա գօնուլուպ ունուտուլաճաղընա բէք չօգլարըն ագըլլարը երմէքտէ, վէ Մանիլա, պաթան զըրհը գրուազէօր սէֆինէսի, Գուպա ֆէսատը, վէ Միւճթէմէի Ամէրիգա բիւրիւզլերինին տախի պէօյիւք էհէմմիյէթլերի վար իսէ չունատտըը քի, օ մալիյէճէ միշքիլի տահա գիյատէաղըլլաշըրմագտա տըրլար։

Մամաֆիհի, Մանիլա եախօտ Ռիֆ գապիլէսի միշքիլի վէ պաթան օլ կիւզէլիմ զըրհը գրուազէօր մատէսի տիւնքի իլէր օյտուզ, պու կիւնքի իլէր իսէ Գուպա ատասընա վէ պիր Ամէրիգա Թիւճճար սէֆինէսինին Սբանիալլար թարաֆընան աթէչէ թութուլուպ պաթրրլմասընտա մերքէզլենմիշ օյտըզընտան, մուխթասարճա պու մատէլերտէն պահս իմմէքլիկիմիզ իյճագ իտիյօր։

Գուպա ատասը, Միւճթէմէի Ամէրիգանին սայքի թա եանը պաշընտա դայէթլէ ճէսիմ վէ դայէթլէ միւնպիթ պիր ատա տըր։

Պու ատանըն ճէսամէթի, Ցանիմարգատան, Պէլճիգատան, Զվիցերիատան վէ Եունանատան զիյատէ եանի 120 պին միւրէպպա քիլօմէթրօ գատար օյտուզ, էհալիսինին մըդատրը տախի 1 պուչուգ միլեոնատան էբէյիճէ զիյատէ հիսապ օյունուր։ Ցիւնեանընն հեր թարաֆընտա քէսպը չէօհրէթ իմմիշ սիկարալարը պուլունան Հավանա չէհրի տախի Գուպա ատասընըն մագրրը հիւքիմէթի (մայրաքաղաք) օյտուզ, պու չէհրտէքի էհալի 150 պին նուֆուս բատտէսինատ տիր, վէ մէչհուր լիմանընտա տախի 1000 ատէտ հարպ սէֆինէյէրի սըզընապիլիրլեր։ Գուպա ատասընըն սիկարալարը վէ թիւթիւնիւ կիպի, չէքերի, գահվէսի վէ քերէսթէ օրմանլարը տա բէք ճէսիմ վարիատթ մէնպար թէչքիլ իմմէքտէ տիրլեր։ Շըրէնարֆէրլերի տախի չօգ տըր։ Անճագ Սբանիա տէվլէթի՝ էօթէտէն պէրու լայրգլը սուրէթտէ պու ատայա պագմասընընտան, սայքի Գօյմգասրն պու ատայը պուլմշ օյմասընտան պէրու վագթ վագթ ֆէսատլար վէ միշքիլեր վուգուր էքիքսիգ օյմշ տըր։

Միւճթէմէի Ամէրիգանընն պու ատա իլէ ճարի օյան թիճարէթի ճէսամէթինի անլաթմագ իշլիւն չու գատարընը սէօյլէմէք քեաֆի տիր քի, Հավանա լիմանընա կիրէն օլ ճէսիմ թիւճճար սէֆինէլէրինին բէք չօղու Ամէրիգա սէֆինէլերի օյտուպ, Գուպա ատասընատան սէնէվի 12 միլեոն ինկիլիզ լիրասը գրյէթինտէ չէքեր իսրաճ իտիլիկի հալտէ, պունըն 100տէ 80ի Միւճթէմէի Ամէրիգայա կէնտէրիլմէքտէ տիր։

Քէզալիք Ամէրիգալլար Գուպա ատասընտան բէք չօգ թիւթիւն ալարգլարը կիպի, 125 միլեոն բատտէսինատ տախի սիկարա ալմագտա տըրլար։

Արթըգ տիկէր չէյլերին նէ օյտարգլարը տախի անլայրլապիլիր։

Շիմտի, Միւճթէմէի Ամէրիգանընն սայքի թա եանը պաշընտա պուլընան պու Գուպա ատասընըն Ամէրիգալլար իշլիւն նէ՞ գատար գըյմէթլի պիր չէյ սայլըճաղը աշիքեար օյտուպ, պազը Ամէրիգալլը իշկիզարլար՝ Գուպա ֆէսատընը արէվլէնտիրմէք չիւպհէսի թահթընտա պուլընը յօրլար։

Իմտի պիր Ամէրիգա թիւճճար սէֆինէսինին՝ պիր Սբանիալը հարպ սէֆինէսի թարաֆընտան թօքա թութուրմշ օյմասը վուգուաթը՝ պու զանն սէպէպի իլէ քէսպը էհէմմիյէթ իմմիշ պուլընը յօր։ Ֆագաթ, իշլիւն տօղրուսընը սէօյլէմէք իշլիւն, պազը Ամէրիգալլար՝ ֆիլվագը հասէտ կէօզիւ իլէ աչ Գուպա ատասընա պագմագտա օյտարլար տախի, Միւճթէմէի Ամէրիգա հիւքիւմէթինին ասլա օ թարաֆլարտա օյմասընը՝ ումումէն իդրար օյունմագտա տըր։

Պու հայտէ, պիր Ամէրիգա թիւճճար սէֆինէսինին թօքա թութուրմշ վէ զարգ իտիրմիշ օյմասը՝ պիր բօյլիթիգա մէսէլէսի տէյիլ, իլա պիր թարգիյէ մատատէսի օյմուշ օյուր քի, պունը պէօյիւթմէք՝ տիւգճէ պիր չօճուգլըգ օյմուշ օյուր։

Էկէր Սբանիա տէվլէթի Գուպա սուլարընտա իտարէի էօրֆիյէ (պաչարման վիճակ) իլան իտիճէք գատար Գուպա ֆէսատընա էհէմմիյէթ վերմիշ օյան, պու կիպի միշքիլեր տախի զուհուրա կէլմէգ իտի։ Հէր մէմալիք տէնիզլերի՝ իչ միլ մէսաֆէյէ տէկին մէմալիքին գատրա գըսմը հիւքմինտէ տիրլեր։

Պունտա պիր չէյ խաթրրմրգա կէլիյօր։ Պէյնէլ միլել պէօյլէ պիր գարար վերիտիյի վագթլարտա, կէմի թօբլարընը կիւլլերերի իչ միլ ուգագլարա կիթմիշ իտի։ Շիմտի իսէ մէտէնիյէթին Ռեսպէքտը սայէսինտէ համտ օյան պահրիյէ կիւլլերերի ալթը պուչուգ միլ ուգագլըգա վարապիլիյօրլար։ Վէ պու հալտէ, աճապա իչ միլլէք պիթարաֆ տէնիզլերին տախի սէքիզ օն միլ գատար կէնիլլէտիլմէլերինէ իհթիյաճ հուսուլէ կէմիշ օյա՞մագ մը։

Հէր նէ հալ իսէ, պու իչէ գարըշմագ պիզիմ հատտիմիզ տէյիլ տիր։ Անճագ, էկէր Սբանիա տէվլէթի՝ Գուպա սուլարընտա մուհասէրէ հալենի իլան իթմէքլիյի միւնասիպ կէօրմիշ օյան իտի, հիչ պիր էճնէպի տէվլէթին թիւճճար սէֆինէլերի՝ սէրպէսթճէ Գուպա լիմանլարընա կիրիպ չէգմայա միւգթէտիր օյամագլար իտի։

Վագըա իշին թէֆերրուաթընա հէնուզ տէսթրէս օյամամըշ իսէքատ, էօյլէ զանն իտիյօրրզ քի, բՍբանիա հարպ սէֆինէսի թարաֆընտան թօքա թութուան Ամէրիգա սէֆինէսի՝ եա Գուպա ֆէսատերլերընա սիլահ վէ ճէպխանէ կիպի չէյլեր կէօթիւրմէքտէ, եախօտ էօյլէ պիր նամէշրու մուամէլէտէ պուլընդրզը չիւպհէ օյունմագտա իտի։ Հէր հալտէ գարագօլ կէգէն Սբանիա սէֆինէլերինին գամիլէն պիլտիքլերի եախօտ չիւպհէ իթտիքլերի սէֆինէլերի եօգլամալարը պիր հագգ օյուպ, անճագ պու հագգը՝ պիր ահանամէ սայէսինտէ թասատիգ գըլընմըշ եախօտ գըլընմամըշ օյտուզը՝ պիրճէ մէճհուլ պիր մատատէ տիր։

Պուրասընը թարաֆէյինին հուգուգինասլարը թային իտէճէքլեր, վէ իշին իշինտէ տէվլէթճէ պիր բօլիթիգա գատը մէվճուտ պուլընմատրգճա, մատտէ՝ պիր թագմինաթ վերիլիպ վերիմէյէճէկի, վէ էկէր պիր թագմինաթ վերմէք լազըմ կէլիր իսէ՝ պունըն թարը եախօտ մէպպաղն մրգտարը տարէսինտէ մահտուտ գալմշ օյուր քի, պու հալտէ, պիհուտ թէկչա տախի պիր սէպէպը հագգի գարմայաճագը անլայրլապիլիր։

Պու թարզ վուգուաթլարտա մալիւմ օյտուզը կիպի, չիւպհէլի սէֆինէ իւզերինէ պիր աթէչ իտիրիր։ Պու աթէչ՝ սրրճ պիր տո՛ւր նիչանէսի տիր, վէ իշին իշինտէ կիւլլե եօգ տըր։ Ֆագաթ, նէ զէման նիչան վերիլէն սէֆինէ տիյնէմէյիպ եօլունա տէվամ իտճէք օյուր իսէ՝ արգատան կէլէն թօք աթէչինէ կիւլլե պուլընճաղը մուհագգագ տըր, վէ պու կիւլլե եախօտ կիւլլէր՝ տիրէքլերի՞ մի գըրարլար, եօգսա սէֆինէյի պիսպիթի՞ն մի պաթրրրրլար, արթըգ պու ֆարգը բօլիթիգաճա հիչ պիր հիւքմի պուլընմայրպ, եալընզ կիտէն կիւլլէրերին քէյֆինէ թապի պիր հալտէ գայմրշ օյուր։

Իյթէ զանը աճիգանէմիզճէ, իշին թէքմիլ էհէմմիյէթի պու մերքեզտէ մահտուտ գալը յօր, վէ թարաֆէյնճէ պիր մենֆաաթը մախսուսէ պուլընմատրգճա, պու հատիսէնին տախի իլերուտէ պիր էսէրի գայմայրպ, հեր քէսին նազարը տիգգաթը երինէ քէլ էվվել ըՍբանիանընն մահիյճէ միշքիլի իլերինտէ մերքեզլենիր քի, պունըն էօրթիսիս ֆէնա հալտէ գըսսա կէօրիւնիյօր։

ԹԷՎՖԻՔԱԹ

1313 սէնէի հիճրիյէի Սիւրբէի Հիւմայուն էմինլիկինէ Զանթաճա միթասարրքը աթուճ. ճէվսա պէյլէճ. հազրէթլերի թային պուլունմըշ տըր։

* * *

Հօրան սանճաղը միթասարրքը սատատ. Պէտրի բաչա հազրէթլերինէ թէրֆիյէն Ռումէլի պէյլէրպէյլիկի բայէսի,

Ալթընճը Տարիրի Պէյէսիյէ մալ մէմուրը սատատ. Բասիմ էֆէյէ թէրֆիյէն ռիթպէի ուլէա սընֆը սանիսի,

Պէնատէկեանը Շահանէյէն իզզ. Մէհմէտ Ֆեսամի վէ Ասըմ էֆէնտիլերէ ռիթպէի սանիյէ սընֆը միթէմայիզի,

Սբըպպաի միւլքիյէսէն օյուպ թարպալուսը Ղարպ ֆրգաի սաքերիյէսինէ մէնսուպ 59ընճը պայրն իքինճի թապուրընտա միսթախտէմ իզզ. Մէհմէտ Սաադ էֆէյէ թէրֆիյէն ռիթպէի սանիյէ սընֆը սանիսի,

Սէլանիք վիլիսի էսպագ տէվլ. Իպրահիմ բաչա հազրէթլերինին թօրնլարը ռիֆ. Մուսթաֆա վէ Սալահէտտին պէյլերէ ռիթպէի սալիսէ,

Պաղտատ վիլայէթի տախիլինտէ ճէզիրէ գազասը գայմագամը ռիֆ. Եագուպ էֆ. իլէ Խիւսավէնտիկեար վիլայէթի մէքթուպչի գաչմի սէր միսեվվիտի Անմէտ պէյէ, վէ պիրինճի պէօլիւք սէր գօմիսերի Խալիլ Նուրի, վէ Գուսգաբաճա միւթախտէմ իքինճի ռընճֆ բօլիս գօմիսերլերինէ Իսմաիլ Էֆէյէ ռիթպէի սալիսէ թէվճիհ պուլըրմըշ տըր։

* * *

Իսարէի Մախսուսէ Էնսէքթէրի պինպաշը իզզ. Հիւսէյին, վէ չարխճը պինպաշըլարընտան Բաշիտ պէյլերէ թէրֆիյէն գայմագամլըգ, վէ ամբարպաի պահրիյէսէն սաղ գօլաղասը ռիֆ. Անճէլօ էֆէյէ թէրֆիյէն պինպաշլըգ ռիթպէլերի թէվճիհ պուլըրմըշ տըր։

ՆԻՇԱՆ

Խաղինէի Խասսա Շահանէ նազրը Փորթուգալ տէվլ. Մէքսիկէ բաչա հազրէթլերինէ մուրասսա Մէճիտի,

Շուրաի Պահրիյէ Նիզամ տարիբէսի ռիսի միրիվա սատատ. հաճի Մուսթաֆա բաչայա թէպտիլէն Զնճի, վէ էրլկլի մատէնը Հիւմայուն նազրը միրիվա սատատ. Հասան բաչա իլէ Մէքթէպը Ֆիւնունը Պահրիյէի Շահանէ նազրը միրալայ իզզ. Հիւսէյնի պէյէ թէպտիլէն Ցիւնճի Մէճիտի, վէ զրրէը Մոսթաֆա Խալէ Խայր գօրվէթը Հիւմայունը միվարիսի գայմագամ իզզ. Նուրի պէյ իլէ Բէթէրսպուրկ սէֆարէթը Սէնիյէսի աթաչէ նազվալը գալ աղասը ֆիքթուվ. Մուսթաֆա էֆէյէ կիւնճի Օսմանի,

Պահրը Սէֆիտ պաղազը պիրինճի աալայը միրալայը իզզ. Հիւսէյնի պէյէ Ցիւնճի, վէ ալայը մէքիւրը Ցիւնճի թապուրը պինպաշլարը ռիֆ. Իզզէթ պէյէ կիւնճի Օսմանի,

Պէնատէկեանը Շահանէյէն իզզ. Ասըմ էֆէյէ կիւնճի Մէճիտի,

Էնգարէ Պէյէտիյէ ռիսի Սիւլեյման էֆէյէ կիւնճի Օսմանի,

Սիրքեճի կէօմրիւկի միւտիրի Նամըգ պէյէ կիւնճի Մէճիտի,

Սէնատը թէճրիտէքի մէհարէթինէ մէպնի միճէլլիտը հազրէթը Շէհրիյարի Բարունակ էֆէյէ Ցիւնճի ռիռթպէանն Մէճիտի Նիշանը զիյանլարը իհսան պուլըրմըշ տըր։

ՐԷՍՄԻ

Իէրարխա

Իէրամ կազէթասը՝ սոն նիւսխէլերինէն պիրինտէ ատէմը տրգգաթ վէ իհթիմամ կէրի օլարագ պազը խաթիյաթատա պուլունմըշ օյարընան տօլայը սահիպը իմմիյաղը չիտատէթլէ թէվպիհ իտիլիր, վէ պու կիպի սէհվիյաթըն թէքերրիւրի թագաիրտէ կազէթանընն թաթիլ իտիլճէկի գաթիէն պէյան վէ իխթար օլընը։

29 ռամազան սէնէ 312

14 մարտ սէնէ 311

ԱՀՎԱԼԸ ՍԸՀՀԻՑԻ ՎԷ ԳՕԼԷՐԱ

ՐԷՍՄԻ

Սրուպլրա գօլրբ

Էվվէլքի բազար էրթէսի կիւնիւ սաաթ 6տան տիւնքի սալը կիւնիւ սաաթ 6յա գատար չէհրիմիզտէ գօլերատան էէնիլտէն էէնիլքէօյտէ 2, վէ Ֆաթիհտէ 1 քի ճէման 3 միւսաղ օյուպ, էսկի միւսաղրատան Պալաթ խարիճինտէ Ֆօթինի պինթը Ցիմ թրի նամ գատէն վէճաթ իթմիշ տիր։

* * *

Վէրեմ իսաթալրընընն եայլըմասը սէպէպլերինի թէքթիշ վէ թէտգիգ իթմէք իւզրէ ճէմիյէթը թըպպիյէի Շահանէյին սոն իճթիմանտա ինթիխապ օյունան պիր գօմիսիոն բէնճէնճինպհ կիւնիւ եօյլէնտէն սոնրա սաաա. Զամպագօ բաչանընն խանէսինտէ իճթիմա իտէճէկինտէն, գօմիսիոնընն ազաբնա ճէմիյէթ քեաթիպի Մ. Աբէրի թարաֆընտան տավէթնամէյէր կէօնտերիլմիշ տիր։

* * *

Էնգարէտէ չիչէք խասթալրընընտան պիր գաչ վուգուաթ օյմշ տըր։

ԶԷԼԶԷԼԷ

Կէչէն չարչէնպիհ կիւնիւ սաաթ 9 բատտէլերինտէ իգմիրատ էբէյիճէ չէտիա պիր զէլզէլէ վուգու պուլուպ, պիր ազ սօնղրա Սագրզ ատասընտա տախի այնը հարէքէթ հրսս օլընմըշ տըր։

* * *

Կէչէն ճումա էրթէսի կիւնիւ էօյլէնտէն պիր սաաթ վէ պիր չերեէք սօնրա Վէնէտիկատ տակալը վէ շիտատէթլի պիր զէլզէլէ վուգուպուլմշ իսէ տէ, խասարաթը մուճիպ օյմամշ տըր։

Գալապրիանընն Ռիչինօ վէ Բավենա գասապարընտա տախի այնը սուրէթտէ զէլզէլէ հրսս օլունըպ, եալընզ 3 սանիյէ տէվամ իթմիշ իքէն, չիտատէթինէ մէպնի էհալի գօրզուպ գըրրարա գաչմշ տըր։

Եէվմը մէզքիւրընն այնը վագթընտա Ֆարարա գազասընտա Գօմացիօ գասապասընտա տահա չիտատէթլի պիր զէլզէլէ հրսս օլունմշ տըր։ Պիր գաչ խանէ իլէ պիր քիլիսէ երգրմըշ, վէ էքսէր խանէ վէ սաիր էպիդիէնին պաճալարը տախի

)(62)(

ԵԶԼԱՆԸՆ ԻՋԻ

ՄԻԻԷԼԼԻՑԻ

ՄԻԻԹԷՐՃԻՄԻ

ՄԻՍ ՊՐԻՏՏԸՆ

ԱՆՏՈՆ ԱԼԻՊ

ՏԷՕՐՏԻՒՆՃԻԻ ԴԸՄՄ

1.

Ռիչար Մարվօտը մուհաքէմէի իւզերինէ սէքիզ կիւն միւռուր իթտի։ Պու սէքիզ օէնէ զարֆընտա Շէյթան Բարչասը վէ եախօտ Ռիչար Մարվօտ նէ՞ եաբտը։

Սլօբէրթօն գասապարընան օնտէօրթ մի մսաֆէսէ վազը պէլէտիյէ թիմարխանէսինտէ ուֆաճրգ պիր օտանըն իչինտէ իսթիյար վէ սազը պիր պէքճիրիլէ մայէթի օյան քիչիւք պիր ուչաղըն թահթր նէզարէթլերինտէ օլարագ վազրթ կէչիրտի, սէքիզ սէնէ միւթէմատիյէն այնը թատմը այնը վազրթտա եէմիշ վէ այնը նիզամ վէ ուսուլ թահթընտա եաչամշ իտի։ Պուբաչարընը տիւչինիւնիւզ տէ, պիր զէման պիր թազրմ նէչէյի տէլիգանլրյար իլէ եէմիշ իչմիշ էյլէնմիշ օյան Շէյթան Բարչասընըն հալինէ աճբրընը։ Տէօրթ քէօչէ պէօյիւք պիր ավլուտա հէր կիւն եալընը պաչընա տօլաչան վէ ատէնչէթի պիր ճինայէթ իլլեյճէք տէրեճէտտէ պիր ճինէթէ ուղրարմըշ օյան զավալը Ռիչար Մարվօտը հալինի կէօզիւնիւզիւն էօնիւնէ կէթիրինիզ։ Գէօչէ պիր ճինէթէ ուղրար տա տիկէր պուտալարը էօմրինէ գատտ իտէր գօրգուսրյա, պէյարէյի քիմսէնին եանընա եանչարմազլար իտի։ Գօլայընա պիթմէզ թիւքենմէզ վէ կէչմէզ օյան չու սէքիզ սէնէ զարֆընտա ավլուտա գաչ թաչ պուլունտրընը վէ պու թաչլարըն հէր պիրինին գաչ եարրգ վէ գաչ չաթլարը օյտուզընը պիրէր պիրէր սայմշ իտի։ Ռիրճ թիլճ պատանալանմըշ օյան տուվարա վուուզընը քէօկկէլէրին չէքլէրինի էօյլէնիշ վէ պու չէքլերէ կէօրէ սաաթ գաչ օյտուզընը թալիմ իթմիշ իտի։ Եազըն ագչամ իւսթիւ պիր մուայեէն վագրթտա բէնճէրէնին ակմիր չուպուզլարընընն ավլունընն թաչլարը իւսթիւնէ աքս իթաիրտիքլերի քէօկկէլէրին ուզունլըզընը գըսսալըզընը էօյէր պիչէր իտի։ Մապահ տախի այնը քէօկկէլէրին չէքլինտէն, հէնուզ չաֆագ աթմըշ օյտուզընը անլար վէ կէչիրմէքտէ օյտրզը հէմվար պիր էօմրիւն թէպտատիւլ իթմէսի արզուսրյա, պու քէօկկէլէրին չէքիլէլ թապտէրին տէ թէպտատիւլ իթմէսինի տիլէյճէք տէրէճէ պուտալարզա սաբար իտի։ Պազը քէրրէ տախի կէօզլերինի կէօյէ գալարբրր, վէ պիր թազմ տուալարտա պուլընը իտի։ Նիչէ տէֆալար տախի էօմէյի արզու իթմիշ վէ հաթթա պիր միւտատէթ պունտան պաչգա հիչ պիր չէյ տիլէմէդ իտի։ Արա սըրա վալիտէսինի կէօրմէյէ միւսատատ իտիրիր իտի։ լաքին վալիտէսինին կէչէճէյի կիւնլերի սաաթլարը տագիգէլերինէ վարընճաչա գատար սայար, վէ պու ինթիզար քէնտիսինի պիւսպիթիւն տիւչարը խէչէճան իտէր իտի։ Վալիտէսինի կէօրտիքճէ կէչմիշ զէմանը սէրպէսթլիյինի, ալէյ հալինին սատատէթինի, վէ պու սատատէթի ինալ իթմէք իւզրէ կէնճիլիք սաիգասրյա իթմիշ օյտրզը պուտալարը, արգատաչլարընը, սաարգ տօսթլարընը վէ պունլարը միթեազլէն էն տէհշէթլի էօլիմանէն զիյատ տէհշէթլի օյան պիր մէյուսիյէթին հիւզնու քէտերինի խաթրընա կէթիրմէքտէ իտի։ Վալիտէսինտէն պաչգա թիմարխանէյէ այագ պատան պուլընմատրզը ճիհէթլէ, մանզա մէրգումէյի կէօրմէքլէ ահվալը հիհանը կէօզիւնէ էօնիւնէ կէթիրմէքտէ իտի։ Թիմարխանէյինին բարազը, հէքիմի, պէքճիրլերի վէ մէմուրլարը՝ ինտինտէ թաչ վէ թուղլա վէ քիրճէ գապիրինէն իտի։

Պու թիմարխանէյէ ուսուլ վէ սաէթ՝ գանուն վէ նիզամ հիւքմինտէ օլուպ, պու ուսուլ վէ սաէթէ իմթիսալ իտէրէք պու ճանիի մէճնուն եաչայամտարընը հալտէ էօլմէսի, վէ ուսուլ վէ սաէթը մէզքիրլէյէ թէվֆիգէն տէֆն իտիլմէսի լազըմ կէլիր իտի։ Պու սուրէթլէ էօլիւպ կիթտիյի վէ իգամէթկեանը օյան 35 նամէրօյու օտաճընը պօշ գալարընը հալտէ եէրինէ օնսան մուզիրր, օնսան թէհլիքէլի, օնսան խային վէ օնսան պախթարզ պիր պաչգաարընն տահա իգամէ իտիլմէսի թապիի իտի։

Ռիչար Մարվօտ հագգընտա թիմարխանէյէ ճէրյան իտէն բիվայէթէ նազարէն, մէրգումընն պիր ֆիրլի գաթլ իլէ միւթէհիմ օյտրզը թէպտէյեիւն իթմէսինէ մէպնի, սապահլարը գահվալթընան էվվէլ գարշընընա չրգանը, պիր էսէրը ճինէթ օլարագ գաթլ ու թէլեֆ իթմէսինէն գօրգուլմագտա օյտրզը ճինէթլէ, մէրգում բէք չէտիա պիր նէգարէթ թահթընտա թութուլմագտա օյտրզը հէր նէ գատտ չաթանէն մէրգումա եանչամագտան գօրգմագտա իտի իսէլեր տէ, պուլունտրընը օտանէն գաբուսընընն իւսթ թարաֆընտա աչըմրշ օյան պէյզի աէլիքտէն մէրգումը սէյր իթմէքլէ միթեէլեզզիզ օյտրգլարը կիպի, թիմարխանէյի կէօրմէյէ կէլէն վէ պիլիսատա Ռիչար Մարվօտ կիպի տէչէվթի պիր գաթիլի կէօրմէք արզու իտէն զիյարէթճիլերէ տէ օ տէլիքտէն կէսթէրիրլեր վէ պու սայէտ տրա սըրա զամանչի տախի չարբարլար իտի։ Թիմարխանէտէ պուլընան տիվանէլեր պիլէ Ռիչար Մարվօտ կիպի պիր արզատաչա մալիք օյտուզլարընը խապէր ալմըշլար իտի։

Հաթթա քէնտիսինի պիւթիւն Օգիանօյլարըն հիւքմտարը ատտ իտէն պիր պուտալա կէօյա քէնտի բօլիս նազրընտան ալմըշ օյտրզը պիր թէլեկրաֆտա, թիմարխանէտէ զըրմզը սայէը պիր մէճնուն պուլընտրզընը խապէր վէրմիշ օյտուզընան, մէրգումընն հագիգաթէն սայլարընն զըրմզը օյտուպ օյմատրզընը անլամագ իշլիւն Ռիչար Մարվօտը կէօրմէք իսթէմէքտէ, վէ պատրը թէլեկրաֆ եանընը չզագընը հալտէ բօլիս նազրընը ազ վէ թարտ իտէճէյինի սէօյլէմէքտէ իտի։

Տիվանէլերին իյինտէ պիրիսի տահա վար իտի քի, պունընն տա կէօյա Լօրտլար գամարասընտա պիր մուհաքէմէսի վար իմիշ։ Սէթրէսինին տիւյմէսինէ թագմըշ օյտրզը զալէմ իլէ հէր կիւն պիր եազար պօզար թաչ իւզերինէ մէզքիւր մուհաքէմէյէ տաիր պիր թազմ չէյլեր եազար տուրուր վէ գալէմի տիչ գարըշտրմագ իչիւն տախի զուլլանը իտի։ Պու թաչը թէլեկրաֆլա Լօրտլար գամարասընա կէօնտերիլմէք իւզրէ պէքճիրտէն պիրինէ թէսիմ իտէր, վէ եարրմ սաաթ սօնրա թաչըն իւսթիւ սիլինիպ թէքրար մէրգում տիվանէյէ թէսիմ իտիլիր իտի։ Պու մէճնուն իսէ կէօյա պիրիսի քէնտիսինէ հօլատ բասթ կէլերէք Ռիչար Մարվօտընը Լօնտրա սարլզատէկեանընան պիրինին եէսինի գարբսընընն իւչինճիու զըզըյա էվվէնմիշ օյան ամուճաղասընընն ամուճաղատէսի օյտուզընը սէօյլէտիրի, վէ պու գատար եագրն օյան ագրապանընն պիրպիրիյէ էվվէնմէսի ճանզ օյմատրզը իտատատրյա, պու տէրէճէ նամէշրու պիր իգտիվաճտան հաբրլ օյան Ռիչար Մարվօտը հէր հալտէ պիր քէրրէ կէօրմէք արզուսընտա պուլունտրընը սէօյլէր տուրուր իտի։

(Ցեվ.)

հրդեհաց, կէս-իպ տէօնէնիերտէն պիր գաչը եարալանմը տրը։

Սիչիլիա առասպնտա Գաթանա գասապասընտա Միրապէլա նամ գասապատա տախի գէյդէյտէն քիլիսէ երգըլըգ, երգընթը ալթընտա պիր խայլի քէսան գալմըշ տրը։

Ճուսմա երթէսի կիւնիւ Լիվոռնտա 2 տէֆա գէյդէյ վուգաս պուլմըշ իսէ տէ, խասարաթ օլմամըշ տրը։

ՎԷԼՕՍԻՊԷՏՃԻԼԷՐ

Բարիզտէ վէլօսիբէտ իլէ կէզմէյտէ մախասս պիր նիգամամէ յայնհասը Թանգիմնէ մէմուր գօմիսին՝ պիր թագըմ եէնի եէնի ուսուլ ու թէրթիպլէրի հավի պիր լայիհա գայէմէ ամրշ տրը։ Պու ուսուլ ու թէրթիպլէրտէն պիլիասասա իքիսի՝ էն գիյաստէ էհալիյէ թէալիգ իմմէքտէ օլուպ, չէօյրէ քի, պիրինճի թէրթիպ մուճիպինճէ, վէօսիբէտլէր՝ պէնեարարընտա խանէ վէ իգամէթկեահ պուլընմայանպ եոյ վէ եա սօգագարարն եայա գալարերրմը իւզերինտէն վէ եան եօլտան կիմմէյէ մէզեուն տրրար։ Մամանիֆի պէյանէ հաճէթ օլմատը իւզրէ, պէյէտիյէ խաբէսի՝ ինչպու մէզեունիյէթի տայմա մէն լտէպիլիր, վէ պու մէմուրիյէթի իլան ու իմթաբ իմմէք իչիւն սրֆ եայա եօշեուարընա միւնհասրը օյան եօլարընտն պայշնա պիրեր բլագա թաալիգ էյլեր։

Քեզալիգ վէլօսիբէտճիլէր՝ եօշույա բասթ կէլտիքլէրինտէ վէ գըլրատա պուճագտա պուլընան իգամէթկեահկար գուրպինտէ վէլօսիչէյտերինի ահէսթէ եիրիւտէճքէր տիր քի, պու խուսուս վէլօսիբէտ մերազլրարընա բէք տէ ուսյամայանագ վէ անլերէ խոշ կէօրիւնմէյէճէք տիր։

Իքինճի ուսուլ ու թէրթիպ բէք գիյասէ իմիրազաթը մուճիպ օլույր։ Ինչպու ուսուլէ թէվգիգա, պունտան պէօյլէ վէլօսիբէտ հէր քիմ բաքիպ օլուր իսէ, թրամվայ արապաճբընը կիպի քէնտիսինտէ պիր տէ պօրու պուլընանագ վէ լայրմ կէլտիքճէ չալանագ տրը։ Պօրու ասէլթի չիմտի հէման հէր եէրտէն գաշգմըշ, վէ անընն եէրինտէ պիր նէվի չան գուլանըլմադա պայլմըշ տրը։

ԷՆԻՆԷՃԷՀԻՏԷ ԲԱՆՃԱՐ ՇԷՔԷՐԻ

Խարիզիէ նէզարէթինէ Թըրնալասա մուգիմ Օսմանը չէհպէնտէրի Թարաֆընտան թագտիմ օլընան պիր բաբօրթօտա աթուֆ. Խրիսթաքի էֆ. հազրէթէրինին Թանթը Թասարրուֆընտա պուլընան Լազարինա նամ չիֆթլիքտէ ինչա օլընըպ կէչէն զեյտունտերին 26ընտա բէսը ֆիչասը իճրա իտիլէն չէքէր ֆապրիգասընա տաիր Թաֆսիլաթ իթա օլընմը, վէ Թիճարէթ վէ Նէֆիա Նէզարէթինտէն Տէրսասաէթ Թիճարէթ վէ Զբրաաթ վէ Սէհայի Օտասընա Թէպլիղ պուլրըլան մէզքիւր բաբօրթօտան ամիտէքի ֆըզրալար նագլ օլընմը տրը։

Շիմտիյէ գատար բանճար զբրաաթը մէճհուլ օյան պիր մէմէքէթտէ պիր շէքէր ֆապրիգասը ինչասը Թէհլիքէտէն խալի տէյիլ իսէ տէ, եէնիչէհիրտէ էքսերիսի իչէնմէմիշ պիր չօգ արագիյէ միԹէասրրզի օյան միւշարէլէյհ Խրիսթաքի էֆ. հ-զրէթլէրի՝ մէմէքէթինը զբրաաթը ումումիյէսինի Թէրագը իմիտրմէք սբզուսըյլա, վէ պիրինճի սենէլերտէ էբէյիճէ ֆէտասքէրլըգլը իսԹիյարըյլա 5 սենէ Թէճրիպատէն ասրա, մուճիպը մէմունիյէթ նէԹիճէլերը իսԹիհսալինէ մուվաֆֆագ օլմուշ տրը։ Ֆիլհագիգա պու սենէ գուրագլըգ տէվամ իմտիկինտէն, մահսուլ կիւզել եէթիշմէմիշ իսէ տէ, իգլիմին տիկեր ֆախտէլերի նազարը տիգգաթա ալընը վէ արագի սուրէթը մունթազամէտ սուլանը իսէ պատէմա պու Թէհլիքէտէն գօրգումագ։

Թաֆսիլաթը մէգքիրէտէն անլաշըլըգընա կէօրէ, ինչա օլընան ֆապրիգանըն մագհարը մուվաֆֆագըյէթ օյմասը միւնհասրրէն բանճար զբրաաթընա միԹէվագգրի տրը։ Բանճար զբրաաթը իտալ օլընան մէմիլքին ումումընտա պիր Թաատիլաթ, վէ հուպուլաթ մահուուլընա հրսա օլընանագ տէրէճէտ պիր Թէզայիւա կէօրիւլմիւշ տիր։ Պու զբրաաթ քիւլլիէթի կիւպրէ վէ սաիրէ իսԹիմալինտէն տօպայը տինէնտիրիլմէսինէ իհԹիյաճ պրագմագ քի, եէնիչէհիր կիպի էքսէր մէմիլքտէ արագի՝ 2-3 սէնէտէ պիր քերրէ էքիլիր։

Պու ուսուլ զբրաաթը՝ աթիտէ գիբի օլընանագ պէօյիւք պիր ֆախտէպի վէր տրը, չէօյրէ քի։

Բանճար զբրաաթը արագիյի խալամ խտեր, չիւնքի բանճար գէրի իչիւն արագինին դայէթ տէրին սիբիրլմէսի վէ օթլարրն տախի թէմիգլէնմէսի իգթիգա իտեր։ Պու սուրէթլէ մուամիլէտէն եալընըզ բանճար միսԹէքիտ օրմայրը, երԹէսի սէնէ էքիլէն հուպուլաթ տախի միսԹէքիտ օրմագտա տրը։ Պու սուրէթ իսէ՝ Թրհայա իչիւն ֆէվգէլատէ ֆախտէլի տիր։ չիւնքի պու ասյէտէ պուզտայ մահսուլընընն իքի միսլի օրմասը տախի մէմուլ տրը։

Լիերէք սենասաթ վէ կերէք Թիճարէթ նօգԹախ նազարրյա, իչպու ֆապրիգանընն ֆախտէսինէ կէլինճէ, պու ֆապրիգանընն մէմլէքէթ իչիւն պիր մենպար սերվէթ օյանագը գապիր ինքեար տէմիլ տիր։

Ինչպու ֆապրիգանընն իմալ իտեճէկի ուճուզ վէ այէա չէքերին՝ մէմիլքը սաիրէ չէքերլերինին մէմլէքէթէ տուխունինէ միմանասաթ իտեճէկի Թախմին իսիրմէքտէ, վէ պու պապատ լազըմ կէլէն Թէտապիրին իհԹիխազ օլընանալը չիւպհէտէն պէրի պուլընմագտա տրը։

Պունլարտան պիրինճիսի ամէլէ եէվմիյէսինին ուճուզ օյմասը, վէ իսալաթի բէսինճէն տօլայը եերլի չէքերի իլէ եճնէպի չէքերի պէյներնտէ երէյիճէ ֆարգ պուլընմասը տրը։

Հիւքիւմէթին հէնուզ գուհուր իմմէքտէ օյան իչպու սենասաթընը Թերագգը իմմէսի իչիւն՝ մէմիլքը սաիրէտէ օյտրը կիպի, բիսմը մէզքիւր բէք չօգ զման ախզ իմմէկէ տեվամ իտեճէկի Թապիի տիր։ Եալընրզ մէզքիւր ֆապրիգանընն իչէսիլմէսի իչիւն լիւզում օյան օտուն վէ քեօմիւր պիր մըգտար պահալը օյանագ տրը։

Նիհայէթ իչպու միւէսսասաթ՝ալթուն վէ կիւմիւչն մէմլիքը սաիրէյէ կիմմէտինէ պիր տերէճէյէ գատար միմանասաթ իտեճէք տիր։ Բանճարընն բօսասը զրաաթ վէ հայվան եէթիչտիրիլմէսինէ տախի ֆէվգէլատէ խըտմէթ էյլեյէճէք, վէ Թագթիրխանէ (գտարան) տախի չէքեր իմալինտէն հուսուլէ կէլէն Դէրը գուլանագ տրը։

Խուլասա, իչպու եէնի սենասաթտան տօլայը խազինէի տէվլէթ միւսթէֆիտ օյանագ, վէ էնէպի չէքերլերինին իտալասաթ բէսմինտէն վուգու պուլան գայիաթընը, հայվանաթըն մէէզայիւա իտէն մըգտարընտան, վէ չիմտիյէ գատար իչլենմէմիշ օյան արագինին էքիմէսինտէն պօլպոլ գաբաթապիլեճէք տիր։

ՀԱՅ ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏՆԵՐ ՅԵԳԻՊՏՈՍ

Եգիպտոսի մէջ Հայ արուեստագէտ մը՝ Էլլոռ՝ ըսուած անուշեղէնն շատ ճարտարօրէն կը պատրաստէր։ Սոյն անուշեղէնն Խարբերդցի Հայ մը ի Պոլիս առաջին անգամ բերած ու ի վաճառ հանած է։

* * *

1878ին, Գահիրէի Դանթարա փողոցը Հայոց եկեղեցւոյն դէմը գործարան մը բացած էր, Իսկիւտարցի Վարդանեան Խաչիկ աղան, եւ տաքնոցական տեսակ տեսակ ըմպելիներ պատրաստելով, «Հիւանդի դեղ է» կըսէր ու մեծաքանակ կ'սպառէր։

Վարդանեանի խաղողէ եւ ելակէ պատրաստած օղիները՝ ախորժակ բանալու եւ ստամոքսը շինելու կը ծառայէր, եւ «Ակի փաշա» յորջորջուած Քիոսեան անուշահամ ըմպելին կը յիշեցնէր, որուն քաջը՝ նոյն իսկ Քիոսի մէջ 3 մէճիտի կը ծախուէր։

Խաչիկ աղան՝ գինեշինութեան մէջ ալ մասնագէտ էր, եւ Պոլսոյ «Դարա Զավուշ», «Հօրա», «Հաճիօղլու» եւ «Քէչի Մէմէտ» ըսուած խաղողներէն սեւ գինիներ պատրաստելէ զատ, «Միսքէթ Զավուշ», «Դարա Զավուշ» եւ «Նուրիկեար» կոչուած խաղողներէն ալ համեղ, տոհոլ եւ մինակամայն կազդուրիչ սպիտակ գինիներ կը շինէր, բոլորովին զերծ՝ ալքոլական խարդախութիւններէն։

* * *

Այնպարէի իմամատուններն՝ մետաղները նմանցուցած են մարդային այլ եւ այլ դասակարգի անձնաւորութեանց ինչպէս, գոնաքը՝ կնոջ, ոսկին՝ հարստութեան, արծաթը՝ վաճառականութեան, նոյնպէս գլինձն՝ արուեստաւորի եւ երկաթն՝ գործաւորաց։

Եւ իրա՛ւ է, ամէն տեղ եւ ամէն ազգաց մէջ, գործաւորաց դաս ըսելով, ընդհանրապէս՝ մեքենագործներն եւ երկաթագործները կը հասկնանք, որոնք առվորաբար կապոյտ եւ ճերմակ հագուստ կը հագնին։

Մեքենագործին համար՝ կապոյտ շապիկը եւ կապոյտ տափատը, ինչպէս եւ երկաթագործին համար՝ ճերմակ շապիկն ու ճերմակ տափատը՝ տեսակ մը քնական համազգեստ նիշատուած են։

Թողումք այս կէտը։

Երկաթագործութեան մէջ Հայ արուեստագէտներ ամէն դարու մէջ ունեցած ենք։

18րդ. դարուն մէջ՝ Զիրինկիր—պաշի Ռափայէլ մը կը յիշուի, որ փողերանոցը կը բանի եղեր, եւ հին սահմաններու վրայ արձանագրուած անունը՝ տակաւին անջինջ կը մնայ։

Ռափայէլին թոռն է՝ Ուզուն—Յակոբ, կամ, ըստ Տէրոյենցի, Զիրինկիր—պաշի մահաբեր Յակոբ, եւ որդիքը՝ Յովհաննէս եւ Կարապետ, որ առաջին անգամ Էջմ-ի շինողներն եղած են ի Պոլիս։

Մեր տղայութեան տարին ալ, Թոքգաբուցի Զիթճեան տէմիրճի ուստա հաճի Ալիքսան մը կար, որդի՝ Վանցի չիթճի Աւետիսի։ Այս օժտեալ արուեստագէտը՝ երբեմն Զէյթին-Պուրնուի գործարանը բանած է, յետոյ՝ Կայսերական փողերանոցը մտած է օրականով, եւ ապա ի Վանիքէոյ կառաչնութեան հետեւած։

Հաճի Ալիքսանի ձեռնասուններէն էր՝ Թէքիրտաղցի Մաճառեան ուստա Պօղոս, որ Կիրիալի-Մուսթաֆա փաշային Ուն-Խափանի աղօրիքը մեքենագործ կարգուած էր 30 տարիներ առաջ։

Ուստա Պօղոս՝ այս գործէն չի գոհանալով, ի Թէքիրտաղ, Ս. Խաչին թաղը՝ աղօրիք մը շինելու ձեռնարկեց ընկերովին, բայց չիյաջողելով տիպուտեցաւ յեզգասա երթալ նախկին Խիվ Սարա փաշայի օրով, եւ ի Գահիրէ Մանսուր փաշայի փողոցը՝ պարզ երկաթագործի խանութ մը բացաւ։

Ուստա Պօղոս՝ մինչեւ վերջը այդ խանութը մնաց։

Սակայն ուստա Պօղոսին աղայքը՝ մի եւ նոյն արհեստին մէջ կատարելագործուելով, չուզեցին իրենց հօրը պատանդականութեանը հետեւիլ, այլ ուստա Պօղոսի մահուանէն ետքը, քանի մը տարիներ ալ շարունակելով նոյն խանութին մէջ, գործերին ընդարձակեցին հետզհետէ, եւ տեղական յանձնարարութիւնները գոհացնելու համար՝ իրենց գործատեղին տիպուտեցան փոխադրել՝ Զուլաքի փողոցը, եւ հոն ընդարձակ գործարան մը հատատել՝ երկաթեղինաց ամէն տեսակ գործեր պատրաստելու համար։

Մաճառեան մեծ եղբայրները՝ Յարութիւն եւ Յովհաննէս, տեսակ մը ճարտարապետ—երկաթագործներ էին, որոնք մէկ գործարանի մէջ ընկերովի կը գործէին 1878ին։ Բայց յետոյ՝ երկու եղբայրները իրենց մէջ չի համաձայնելով, զէմ առ զէմ զատ զատ գործարաններ բացած, եւ իրարու հետ մրցակից եղած են։

Առանք ամէն տեսակ երկաթէ գործիքներ եւ մեքենայներ բերել տալով Եւրոպայէն, գործարաններին հարստացուցած են։

Տեղւոյն մեծամեծ հաստատութեանց ու ապարանքներու մեծ դուռները, երկաթաչէն գմբէթները, այլ եւ այլ երկաթեղէն հսկայ ու ճարտարարուեստ ձեռագործներն ու արտադրութիւններն, գործարաններու համար ջրաշմագի շոգեշարժ մեքենաներ, երկաթեղէն զանազան առարկաներ, նրբարուեստ կղպանքներ, երկրագործութեան բազմատեսակ եւ նորագոյն գործիներ, ամէն տեսակ խարտոցներ, եկեղեցւոյ զանգակներ, կառքի կազմածներ, պողպատեայ ու երկաթեայ թելեր, մէկ խօսքով երկաթեղէն ամէն տեսակ նիւթեր մեքենագէտ Մաճառեան-եղբարց՝ քոյր-գործարաններէն ելած են ու կելնեն։

Յարութիւն եւ Յովհաննէս մեռած էին վերջերս, եւ իրենց գործարանները կը շարունակէին, կրտսեր երկու եղբայրները, Մաճառեան Նեբսէս եւ Վարդան հարազատները։

Ուրիշ համարուեստ մ'ալ, Բերայի Զիրինկիր ուստա Յովհաննէսն, ի Գահիրէ Դալէ-Եոլու փողոցը՝ խանութ բացած կաշեգործ է։

* * *

1878ի ծանօթ արուեստագէտներէն էր Խոմպէնի Պիլպիլեան Սարգիս աղան, որ յետոյ Գանդրիա, ի Գահիրէ եւ ի Թանթա խանութներ բացած կաշեգործ է։

Թոմպէնի արհեստաւորք՝ մեծ մասամբ արդէն Հայ էին, եւ Մէրճան շուկային մօտ կարգաւ 130ի չափ խանութներ կը համարուէին։ Այժմ քանի մը հատ միայն մնացած են հոս։

Իսկ Պիլպիլեան՝ չբաւականանալով իր արուեստով, այս անգամ պանդոկապետութեան վերածած էր իր գործը։

* * *

Հին ատենը ժամագործի վարպետ հրաւիրելու համար՝ թեկնածուն պէտք էր որ զայլ մը դէպ ըսուած ժամացոյց չիներ իր ձեռքը։

Առաջին չինածովը խանգ կիկնէր, երկրորդ չինածովը՝ վարպետ, որ առ նուազը, 5—6 տարիներու կը կարօտէր։

Սակայն այժմու ժամագործները՝ մեծաւ մասամբ ծախող են, քան չինող։

Վարպետ ժամագործներէն՝ գրեթէ 8-10 հատ մնացած է Պոլսոյ մէջ։

Այս վերջին դասակարգին կը վերաբերէր ժամագործ Գարրիէլ աղա Գրիգորեան, որ Գահիրէի Առաջնորդարանի գործոց եւ Վարչութեան մէջ Առնապետութեան պաշտօն վարած եւ բարի համբաւ մը ձգելով՝ մեռած է։

Իսկ յաղեքսանդրիա գտնուող Հայ ժամագործն, իր արուեստապետութեան հետ, Նաեւ Հայ. Եկեղեցւոյ գեղեցիկ ձայն սոխակ մ'է, բառին բովանդակ նշանակութեամբը։

* * *

Դերձակութեան մէջ ալ համբաւ շինած են մերայինք։

1667ին, Թէրզի—պաշի Հաճի-Սէֆերի անունը՝ հին ձեռագիր կոնդակներու մէջ կարդացած եմ։

Դեռ 50 տարիներ առաջ, Թէրզանէի Թէրզի—պաշին՝ Հայ արուեստագէտ մ'էր, Սամանճեան Ստեփան աղան։

Իսկ Գահիրէի մէջ՝ 1878ին երկու դերձակներ տեսայ։ Զաւեան Գարբիէլ աղան եւ Թէրզի Մէլքոն աղան։ Առաջինը՝ ալաֆրանկա դերձակութեան մէջ՝ իր համբաւը շինած էր, իսկ երկրորդը՝ ալաթուրքա դերձակութեան մէջ։

* * *

Երբեմն երեւելի բարոյ շինողներ էին Սամաթեացի բարեգործի Գէորգ, եւ Ֆէլասին եղբայրը՝ ուստա Սեպուհը։

Նշանաւոր կօշկակարներու համբաւունին Պոլսոյ մէջ՝ Մէրճանճեան Ստեփան եւ հաճի Յակոբ աղաները ու Խասգիւղցի Ճիրմէճեան Սուքիասը։

Հապա՞ւ ոչ թողումք մէսթճի հաճի Կարապետ Մազըմեանը, որոյ ձեռագործներն Մազըմ-էյլի կը կոչուէին, եւ որ ամիրայներուն յատկացեալ կօշկարան էր։

Ասոր խանութը կամ գործատունը՝ Պոլիս, Մէսթճի խանը՝ երկու սենեակներ են եղած։

Իսկ ի Գահիրէ՝ վերջին անգամ հաստատուած գաղ, ճիշտ վերոյիշեալ վարպետներուն ամէն կերպիւ հետեւող մը Մեսրոպ աղա Միրզեքչէպճեան, որ երկար տարի՝ տասնապատներու մէջ արաչխատած լինելով՝ թերեւս ծանօթ է տարանտարաց։

Միրզեքչէպճեան՝ քանի մը տարիներ ի վեր Եգիպտոսի մէջ կօշկակարութեամբ կզբաղի։

Իր արուեստին մէջ ունեցած բնածին ճարտարութեամբ, Եւրոպական ճարտարուեստ կօշկակարներու գործոց յարեւնմանն շինելու կարող եղած է. այնպէս որ Եգիպտացի բարձրատիճան անձնաւորութեանց կանանոցներուն կօշիկները կը պատրաստէ գեղակերտ ճաշակով եւ մեծ յաջողութեամբ, եւ իրեն գործատեղին է Պաղէլլուզ։

* * *

Անցեալ տարուան ուղեւորութեանս մէջ՝ գտայ նաեւ ի Գահիրէ, մեզ ծանօթ արուեստագէտ պատուակուր եւ բամպակաւոր ծիրատիզի հեղինակ՝ Աշճեան Նշան աղան ալ (եղբայրը գլուխճառ Աշճեան Յովհան էֆէնտիի) ի Գահիրէ՝ Մուհամմէտ-Ալիփողոցը հաստատուած էր։

Երբ ձեռագործի արուեստները կը յիշենք, պէտք չէ մոռնալ նաեւ ազատական կամ մաքի արուեստներն ալ։

Հայ Հռովմէական ներսուն եկեղեցականներէն Հայր Դաւթեան, Եգիպտական ոստանին մէջ ուսեալ կրօնական մը լինելով հանդերձ, օժտեալ իրաւագէտ մը ըլլալուն փայլուն համբաւը կը վայելէ ամէն դասակարգի մէջ։

Տեղական վկայեալ վաստակաւորներէն լսած եմ թէ՝ Հայր Դաւթեան, իրաւագիտութեան վարդապետ մ'է բառին ընդարձակ կիրառութեամբը, եւ համազգային օրինաց նկատմամբ ունեցած ներկուտ հմտութեանցը համար՝ իրաւամբ ըսուած է իրեն համար թէ, «եկեղեցւոյ վարդապետ ըլլալէ աւելի՝ իրաւագիտութեան վարդապետ մ'է, իր անվիճելի արժանեօքը եւ բազմակողմանի հմտութեամբը։»

Եւ արդարեւ Հայր Դաւթեան երկար տարիներ միաքը չատ յոգնեցուցած ու քրանցուցած է Յուսթինիանոսի օրէնքին եւ Հռովմական Բանաէքիներուն խորուսումնասիրութեանցը համար։

Ա. Յ. ԱՅՎԱԶԵԱՆ

(Շարունակելի)

Ս. ՓՐԿԻՉ ԽԱՍԹԱԽԱՆԷՍԻ

Հոգաբարձութիւնս պարտ անձին կը համարի յայտնել թէ ի նպաստ հաստատութեանս, ազնուափայլ Տիկին Բէմպէ Մ. Թրէնկեան՝ բարեհաճած է նուիրել տասն Օսմ. ոսկի վասն հացագնի։

Առ այս կը փութամք մեր չնորհակալիքն հրապարակաւ արտայայտել յիշեալ ազնուափայլ Տիկնոջ սոյն գործին համար։

* * *

Հոգաբարձութիւնս չնորհակալութեամբ կը հրատարակէ մարտ 7—13 ի նպաստ հաստատութեանս եղած նուէրները,

Բարեգութ Տեարք,

Բարեզ էֆ. Ղազարոսեան սօպաճի 1583, Շահինեան եղբարք Առարազարցի 120, Հայ Աւետարանական երիտասարդաց կողմանէ 108, Նազարէթ էֆ. Փիլաւեան 108, Իսրայէլ էֆ. Հայկազն 50, մի քանի բարեսէր ազգայինք ձեռամբ Մանուկ էֆ. Արզրեանի 47, բարեսէր մն 40, Գէորգ էֆ. Տօնէլեան 10 ղ.

Գումար 2065 ղ. ընթացիկ դրամ

Մաղէլ հանդիսի խմբագրապետ Արշակ էֆ. Զօպանեան հաճած է նուիրել՝

1 օրինակ Մաղէլ հանդէս Հիւանդանոցի,

1 օրինակ Մաղէլ հանդէս Որբանոցի։

Ի դիմաց Հոգաբարձութեան

Ազգ. Հիւանդանոցի Ատենադպիր

Վ. Ատենադպիր Ատենապետ

Գրիգոր Ս. Էլէրեան Մանուկ Ս. Արզրեան

Կ. Պոլիս 14 մարտ 1895

ՄԻԻԹԷՖԷՐԻԳԱ

Լիբանանտա ինչա օլունանագ թրամվայ խաթթը հագգընտաքի լայինա՝ Նաֆիա նէգարէթի թարաֆընտան թէտագիգ օլընմագտա պուլընմըշ տրը։

—Գրը չէհրի խալլարը իչիւն գուլարնրան խամ վէ գալպ պօյալարրն չէտինտէն մէնիյէ, պու միսիլու խամ պօյալը օլարագ կերէք էվվելճէ տօգունըմշ, վէ կերէք չիմտի տէթիկեահկարտա պուլընմըշ օյան խալլարրն ալֆիթէրէ գայտ օլընրպ պունլարա պէլէհիյէ ճանիպինտէն «խամ» տամկասը վուրըլմասը, վէ պատէմա օրաճա խալլարրն պէհէմեհալ խաս վէ կէօք պօյա իլէ տօգուլմասրրլմասը մէճասուրիյէթ թահթրնա ալընտրը էվվելճէ եաղրլմշ օյուպ, պու քերրէ իշիտիրկինէ կէօրե, յու գարարրն սէմէրէսի օյարագ օ միսիլու խամ պօյալը տօգուլմալար 100տէ 5 բատաէսինէ էնմիշ, վէ խամ պօյալարրն իսԹիմալի՝ քիւլիյէն օրթատան գալարրրլմագ իւզրէ չարշըլարա իլանանմէ եարշըտրրլմշ, վէ քէյֆիյէթ տէլլալ վէ մուխթարլար մարիֆէթիյէ էհալիյէ թէէքիտէն թէՖՏիմ իտիրմիշ տիր։

—Եօզղատ ստանճաղընա թապի Ագ Տաղ Մատէնի գագասը Զբրաթի Պանգասը սանտրըղընը սերմայէսի քեաֆի օլմասրրընտան, էնգարէ վիլայէթինտէն վագը օյան իչար իւզերինէ մէգքիւր սանտրղա 40000 ղ. իգլալ իտիրմիշ տիր։

—Իրան հուտուտընտա վագը Գարապաղատա պիր թագըմ աթը հայտուտլարրն պիր խայլի քէօյերի պասրպ դասպ ու զարէթէ ճիրաթի էյլեսիքլերի՝ Դրրմատան Մաղամ կազէթասրնա եաղրլըյօր։

—Դրպրը միւհագաթրնտան պիր քէօյտէ պիր խրիսթիյան՝ տիկեր 20 եաղընտա պիր խրիսթիյան տէլիգանլըսընը պալթա իլէ թէլէֆ իթմիշ տիր։

—Պահրը Սէֆիա սուլարընտա քէչմուկիւզար իտէն ինկիլիզ հարպ սէֆինէլերինտէն պիր ֆիլո՝ կիրիա ատասրնրն Սուտա լիմանընա միւվասէլէթ իթմիշ տիր։

—Իզմիրտէ Գարաթաչ ճիվարընտա պալրգ ճրլար պու քերրէ 150 օգգալրգ պիր գըլըճ պալրգը թուԹմուշ օյտրգլարընտան, մահալը մէգքիւրտէ պիր իթալիան թիճարէթ էվի՝ մէգքիւր մէֆրէթ պալրգը սաղ սաղ սաթրն ալմշ տրը։

—Մաղնիսատան եաղրլարդընա կէօրէ, կէչէն բազար էրթէսի կիւնիւ չէհրը մէգքիւր միԹէպէրանընտան Մըսրրը իպարահիմ էֆ. ճամիտէն չրգտարդը սրբատա մէճհուլ պիրիսի թարաֆընտան գալթլ ու թէլէֆ իտիրմիշ տիր։

—Բանայօթ նամընտա սապրգալը պիրիսինին՝ Պէյօղլուտտա Թաթավատա պիր խանէտէ կիդէնտիկի Զաթիյէ նէգարէթինճէ խապէր ալընարագ, մերգումըն տերտեսթի իչիւն նէգարէթը միւշարէ։

Ս. ԳԱՅԻ ՎԱՆՔԻ

Ս. ԳԱՅԻ ՎԱՆՔԻ

Ս. ԳԱՅԻ ՎԱՆՔԻ

ՊԱՆԳԱԼ Է.Վ.Ի
Ղ. Փ. ՁՕԲՈՒՐԵԱՆ

9 Գալաթիոյ Գոմիսին խանքնին
Քարշըմընտա 9.

Մէզքիւր պանգալ էվինտէ պօրան վէ սարբաֆիյէ մուսամէլաթը սուրէթը մաթլուպէպէ իճրա օլունը վէ մուսատագ չըմէնարֆէր բրօմէպէրի վէ վարագալ սահիհէ սաթըլը։

Բէք ճիւզի պիր սգոնթօ իլէ գուբօն պէտէլէրի թէէմիյէ օլունը։

Իքբամիյէլի հէր նէվի թանվիլաթ պալնրպ սաթըլը, վէ հէր նէվի իքբամիյէլի թանվիլաթին քէշիտէ օլունան իլա գուրասընտան թա ասն գուրասընա գատար իսապէթ իւէն նօմէրօյարը ռէսմի ճէտվէլէրի կէօզէն կէչիրիլիպ իքբամիյէլէր թէտգիգ օլունը։

Սաթին պալնան թանվիլաթին նօմէրօյարը այրընա պիր տէֆթէրէ գայտ օլունը, մուհիմմ քնարյար՝ տէրնալ միւշթերիյէ խապէր վէրիլիր։

Թարալարտան վագը օյան սրբարը-չաթ սէրիան վէ մաթլուպ սուրէթտէ իճրա օլունը։ չու գատար վար քի, պէտէլի վէ եախօտ թանվիլաթ՝ պիրլիքտէ իրսալ օլունմալը տրը։

Թալէպ օլունան մալիմաթին ճէվապը իչիւն բօսթա իւճրէթի՝ մէքթուպպա պէրապէր կէօնտէրիլմէլի տիր։

Գալաթատա Գոմիսիոն խանքնին գարշընտա 9 նօմէրօյր մաղազատա

Ղ. Փ. ՁՕԲՈՒՐԵԱՆ

պանգալ էվինէ միւրաճաաթ օլունմալը տրը։

ԱԼԱ ԲԱԼԷԹ Տ'ՕՐ

Գէյօղլունտա Տօղրու Եօլատա
Նորատունկեան էվինին ալթընտա
77 նօմէրօտա

Նուռան էֆենտը հարէմլիէրին
Գ-ՐԷ-ՀՀԻ-ոլէր

Ա. ԳԱՐԱՁԱ Վէ ԳՈՒՄՐ.

ԲԱՐԻՁ ՍԷՐԿԻՒ ՈՒՄՈՒՄԻՍԻՆՏԷ

Ֆրանսըզ-Եաւնան սէնայիրնէ մախսուս ալթուն միտալեա.

Մէզքիւր պէզիրաք մաղազատա պէզիրաք չըպ-լագ այնալար, կիւմիշ գաբլը վէ ցմա քէ-նարլը այնալար, ալթուն եալտըզ գօնսօլը վէ թաղլինի այնալար, սիյահ ազաճտան վէ ալ-թուն եալտըզտան մնաա վէ գօնսօլը այնալար, ժարտինիէր թապլը օլընը սագլը վէ եա հէմ սիյահ վէ հէմ ալտուն բէնկինտէ լագա իլէ ճիլանմըշ գօնսօլը այնալար, սիյահ վէ ալթուն բէնկինտէ այնալը տօլաալը, հէր պէյտա վէ հէր շէքիլտէ սիյահ վէ ալթուն բէնկինտէ լագա իլէ ճիլանմըշ չէրշիվէլի պէկդա այնալար, քիւչիւք սիւս մնպիւէալը, ուփագ սիւսիւ այնալար, բէսիմ իչիւն սիւ-զիյլէն հէր նէվի գօրնինչէր, եէնվի չէրչիվէ-լէր, բաս-բարթալար վէ էմնալի էշալար պուլունտրդր կրվի, օրատա իսթէնէնլէն մանվէ-եալար ալթուն եալտըզլա եալտըզլանրդր, թա-միրսի իճրա իսիլիր, ադրը պօղուդ եակի ալ-նալարա սրտ. վէրիլիր վէ հէր բէնկէ էն նէ-ֆէս ալթուն վարալար սահիրը։

Մէզքիւր մաղազա՝ զայէթ էշկին ֆիյթալա սիւքեան վէ մաղազա էօնվէրիսէ գօնճագ պէզիրաք այնա ճամլրը ֆիւրուսթ իտեր վէ անվէրի բէք տուն պիր իւճրէթլէ կէրէքիրնէ տարի վաղ էլլէր։

ՖԻՏԱԹԼԱՐՃԱ ԲԷԳԱՊԷԹ ՆԱԳԱՊԻԼ ՏԻՐ.

Բէք չօգ քիմնէլէր՝ ԲԱԼԷԹ Տ'ՕՐ մաղազանը պէզիրաքլիկի վէ մէզգի ու վաղիյէթի սէ-պէպպիյէ մալլարընը եիւքսէք պիր ֆիյատտա օլմասը լազըմ կէլէճէկի զանընտան պուլունը յօրլար իսե տե, պուանը սազ ու էսասը եօգ տրը։ ԲԱԼԷԹ Տ'ՕՐ մաղազասընա պու. նէվի մաղազալարը ֆիյաթընտան ազալա ֆիյաթ-լա պէրինճէ ճէնս մալլար պուլաճագլարը ե-ղալիյէ իլան թիմէլլէ քէսպը ֆաբր իսթերիզ։

Հէր քէս՝ մալլարը իսթէսէկի կիպի մուսյէ-նե իսէ պիլմէք իչիւն Մ. Գարաճա մաղազասը-նա սերբէսթ կիրէպիլիր։

ԷՐՄԷՆԻ ՍԱԶԱԳՃԸ
ԳԱԼԱԹԱ ԵԻՒՐՍԷՔ ԳԱԼՏԸՐԸՄ
Նուէր 74
ԹԷՔԻՐԴԱՂ ՕՔԷԼԻՆԻՆ ԳԱՐԵԸՍԸՆՏԱ

Բէրաթ, սէֆիր, գանարէ վէ սարիէյէ իգթիզա իսէն մուսթէֆիզ սաչպալար իմալի իչիւն պու տէֆա Եղիա Գալֆա-եան էֆէնտի՝ պարէատէ մուհարբէր տիւ-քէանը քիչատ էյլէմիշ տիր։ Իչպու սէ-նաաթը չիմտիյէ գատար միլլէթիմիզէն հիլ պէր քիմսէ իճրա իթմէմիշ, վէ պի-րինճի տէֆա օլարագ Եղիա Գալֆաեան էֆէնտի պու իյէ թէչէպպիւս իթմիշ, վէ պու սէնաաթ իսէ՝ քէնթիսինէ բէ-աէրինէն ինթիգալ էյլէմիշ օլուպ, մէ-հարէթի թաատիգ գալընմըշ օլորդընտան, միւրաճաաթ իսէճէք զէվմը խօշնուտ իսէճէք տիր։ Պու խուսուսատա պիրինճի տէֆա օլարագ, միլլէթտէն պիր զաթրն քիչատ էյլէմիշ օլուուղր իչպու մաղազա չայանը թէչվիգ վէ բաղպէթ տիր։

Եղիա Գալֆաեան էֆ. պու միւնասէ-պէթլէ չունը տաիի պէյան իսէր քի, պաղր թարիխիր վէ եօրկանճրլարրն թա-լէպ էյլէմէքտէ օլորգլարը 100տէ 10 վէ 15 գօմիսիօնը վէրմէքտէն սարիր նա-զար իթմիշ օլաուղրնտան, միւրաճաաթ իսէճէք միւթէբիրինին բէֆգատարնտա՝ ուճուզ մալ ալմագ իչին թարիխէ վէ եօրկանճը պուլունմամասը տատա էվլա օլուր։ 30—7

ԱՆՄԵՂ ԶԻՕՍԱՆՔ
ԸՆԴ ԱՄՆԸ 100 ՕՐԻՆԱԿ ՄՆԱՑԱԾ

«Զուարթալի Բաղդացոյց Ընտանեկան» կամ 60 հարցումներու պատասխաններ։
Գինն է 7 Դահեկան

ՍԱՐՐԱՖԻԹԷ
ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱՄԸ

Լօնտրա 25 մարտ

Ինկիլ. էհնամը Իսկ. Լիր.	104—43
Օսմ. էհնամը աչըլը	26—62
» » գաբանտը	26—62
» » Մէրի Ա	64—50
» » » Բ	47—
» » » Գ	29 -75
Օթման 1871	100—
Օսմանլը Պանգասը	19—06
Բուսիա իսթիդրաղը	—
Մըսըր տուլ. մութթահրաէ	104—62
» իմթիյազը	105—50
Ֆարէէի Սանդէի Մըսըր	104—
Եունան 5 % 1879	32—
Թուրքիա իսթիդրաղը	—
Գուլիար իսթիդրաղը	82—53
Գամպիո Բարիզ 3 այ վաստէ	25—41.20

Բարիզ 25 մարտ

Ֆրանս. էհն. 3 % Ֆր.	102—87
» 4½ %	108—
Եէնի Օսմ. էհնամը աչըլը	27—25
» » գաբանտը	26—97

Մ-գ-ոէլ

Սէրի Բ.	47—90
» Գ.	30—05
Բուսիէլի չրմէնարֆէրի	143—50
Օսմանլը Բէժիսի էհնամը	513—75
« Պանգասը	730—62
Դրէսի Լիոնէ	815—
Գրէսի Ֆոնսէ	902—50
Գոնթրատ տէնգոնթ	607—
Սիւէէյիշ ագսիոնը	3370—
Իթալիա էհնամը	89—10
Մըսըր ֆոնտ. մութթահրաէ	528 75
Բռիտանիթ Թիւրք	491—25
Գամպիո 3 այ վաստէ	25—28

Վիէննա 24 մարտ

Լոնտրա իւ-չէրինէ զամպիո	123—20
Բուսիէլի չրմէնտրֆէրի ֆր.	79—20
Օսմանլը Բէժի ագսիոնը	251—

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՄԸ

Էհն. ուս. ոսին ագչ. գաբ.	30—01
» » » էն եիւքսէք	30—05
» » » էն ազաղը	30—
Պու սապահ աչըլը գ. ք.	29—38
Թանվիլաթը Օսմանիյէ	104—
Սէեմ Ա.	64—20
» Բ.	47—
» Գ.	32—10
Բուսիէլի չրմէնտ. ագչմ. գբ	144—75
» » էն եիւքսէք	145 25
» » էն ազաղը	144 50
» » աչըլը	144 25
Ագչէ ֆօիզի	6—
Բէօրր Ղրչ.	50 —
Հէվալէսիզ » բէօրր	55 —

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՈՆԼԱՐԸ

Գրէսի Ժէնէրալ	11—30
Սթամպոլ Ղանգասը	5—12
Օսմանլը Սիկուրթա չիրքէթի	9—
Բէժի ագսիոնը	22—35
Թրամվայ	10—85

ԱԳՋԵԼԷՐԻՆ ՅԻՇԱՐԸ

Օսմ. լիրասը 100 ղ. ասն	Ղրչ. Բ
Գէյազ մէհիսիէ ֆաբրգը	108—15
Մէթալիք »	96—
Գէյլիք »	102—
Ալթբուրգ »	103—
Ինկիլիզ լիրասը	110—36
Ֆրանսըզ ալթունը	88—18
Բօլ	90—30
Դրէսդեն ալթունը	51—15
Գարպոն գայմէսի	8—38

ԳԱՄՊԻՈ

Լօնտրա	111— 5/8
Գասեպ 3 ու վաստէյի	22—65

ԻԼԱՆԱԹ
ՊԱՂԸ ՍԷՐԱՖԷՐԻՐ ճանիպը ալիսինտէն

(3) Նիզամիյէ թանինիյէ իսարէսինին 311 ակնէսի մարտ իսթիհսաբնտան նիսանը նինայէմինէ գատար 2 այ գարֆրոտա վուգու պուլաճագ օյան հասրլաթընտան խալիս չէվրէնտինին պէհէր զէյէի ճէտիսի 2 բարա 65 սանթիմ, ատի չէվրնտինին 40 սանթիմ, գարամուզը 3 բարա, ղավզ վէ սարթօզ վէ թօքրաղը 35էր սանթիմ, քիչիւք թաբաք բազմօլինին 9 բարա 75 սանթիմ վէ պէօյիւ թարաք բազմօլինին 10 բարա 25 սանթիմ, ինճէ քէբէյին 9 բարա 25 սանթիմ, գապա քէբէյին 8 բարա 25 սանթիմ, բասբալը 8 բարա 75 սանթիմ ֆիյաթլարա թալիպլերի էօհտէսինտէ օլորդընտան, հասրլաթը մէզքիւրլէրին զամը ֆիյաթլա իշթիրասընա թալիպ օլանլարը՝ մագամը Սէրասքերի Լէվազիմաթը Ումումիյէ տաիրէսինէ կէլմէլէրի։ 3—2

* * *

(4) Թարապլուսը Ղարպ ֆբրգաի ասքէրիյէսիյէ Պէնկազիսէ պուլունան ճիւնուսը ճէնապը Շահանէ իչիւն միապյէա օրունանագ օյան 10000 քիլէ հընթա իլէ 226000 գրյէ տագիգին իթասընա թալիպ օլանլարը՝ մագամը Սէրասքերի Լէվազիմաթը Ումումիյէ տաիրէսինէ կէլմէլէրի։ 3—2

* * *

(5) Ճիւնուսը ճէնապը Շահանէ իտարէսի իչիւն նիզամիյէ երզազ անպարը-նա 100000 գրյէ չէքէր միապյէա օրը-նանագընտան, իթայա թալիպ օլանլար-րն՝ մագամը Սէրասքերի Լէվազիմաթը Ումումիյէ տաիրէսինէ կէլմէլէրի։ 3—2

* * *

(6) Ճիւնուսը ճէնապը Շահանէ իտա-րէսի իչիւն նիզամիյէ երզազ անպարը-նա 1500 սանտրգան 2000 սանտրգա գատար կաղ միապյէա օրունանագրն-ան, իթայա թալիպ օլանլարը՝ մագա-մը Սէրասքերի Լէվազիմաթը Ումումիյէ տաիրէսինէ կէլմէլէրի։ 3—2

(7) Գալէվրախանէ վէ թէվգիֆաթ ան-պարլարընա միւթէրաքիմ 15000 քիւ-սուր չիֆթ միւթէէդիվ 9 գալէմ քէօհնէ այագ գապալարը ֆիյաթը մուրագգամ-լէրիյէ թալիպի էօհտէսինտէ օլուպ, մարաք Ռումիլին 20նճի կիւնինէ գա-տար պէհէր կիւն միւգայէտէլէրի պիլիճ-րա, մէզքիւր կիւնտէ գարարը գաթիսի վէրիլէրէք ֆիւրուխթ օլունանագընտան, ֆիյաթլարընն էօրիխթ օլունանագընտան, ֆիյաթլարընն գամըրյա իչթիրյա, վէ էրթէսի կիւնիւ 100տէ 5 գամմնա թա-լիպ օյանլարը՝ մագամը ալիի Սէրաս-քերի Լէվազիմաթը Ումումիյէ տաիրէ-սինէ կէլմէլէրի։ 3—2

ԷՎԳԱՖԻ ՀԻՒՄԱՅՈՒՆ

Թէքիրար իլան իլէ թանվիրը մուամէ-լաթ օլունանա գատալը, եանի նագտ իլէ ֆիւրուխթ օլունմագ գալատէի վագ գԷը-նընանա ատկին եալընդզ մանիլաթը վագֆիյէսէվն հիսէսատանին հասպէլ նի-զամ պիլա մի-գայէտէ թէֆվիզ իսէճէք-լերի հիսէլի սէքնէլէրին նրսֆը մէճիսի 19 ղրուշ վէ նրսֆը սիկէրի Խավնէի եվգաֆը Հիւմայունին սուրէթ վէ սերկի վէ գուբօնը իլէ սաթըլաճագ տրը։ Թամմ հիսէլի օյուպ տա պիմիւգայէտէ սաթը-լանլարը մուաճէլէսինին նրսֆը լիրա 100 ղրուշ հիսապյյա լիրա օլարագ, վէ սիկէր նրսֆը քէգալիք սուրէթի վէ սերկի գապուվիյէ իսթիֆա գըլընճաառինտան, պու գապիյէն սաթիսզիքրմանիւլարը մուայյէն օյան 4 հաֆթա միւտուէթը իլանընտան 3ինճի իլան միւտուէթի օյան իչպու 310 սէնէսի մարարընդ 6ընճը կիւ-նինտէ իթիպարէն մահր մէզքիւրը 14ինճի բազար էրթէսի կիւնինէ գատար թալիպ օյանլարը՝ գրյէմբը մուխամմէ-նէլէրինին էօչրինէ մուսավի թէչէմին ապչէլէրիյէ պէրապէր Մահիլաթի ի-տարէսինէ միւրաճաաթ իթմէլէրի լազըմ կէլէճէկդինճի տէֆա օրարագ իլան օլունը։

..35..3000.—(1) Պէյօղլունտա Գամէր Խաթուն մահալլէսինտէ Գօրտէյա սօգաղընտան տէրունինտէ պիր միշթերէք գուլյը միշթէ-միլ թախմինէն վէ թէրպիէն 32 մէթրօ պիր գրթա արսանդն պու-թիւնի. էօրիւճի Հիւսէյին։

..91..11250.—Պէյօղլունտա Հիւ-սէյին ադա մահալլէսինտէ Սագրգ Ադաճը ճատտէսինտէ թախմինէն վէ թէրպիէն 100մէթրօ արսատա մէպ-նի 6 օտա վէ 3 սուֆա վէ 1 գուլ-յու վէ թահմրնտա պիր պօտրում վէ 1 սարնրճ վէ 15 մէթրօ պաղ-չէյի միշթէմիլ քարկիր պիր պապ մէնգիլին սիւսս հիսէսի. էօրիւճի Հիւսէյին։

..90..800.— Եէնիքէօյտէ Քէօյ Պաչը ճատտէսինտէ պէր մուճիպր խարիթա թէրպիէն 37 մէթրօ 6 բարմագ պիր գրթա արսանդն 10 հիսէսէն 4 հիսէսի. հաճի Մահ-մուտ։

..45.47..21500.—Պէյգօզգա-րիյէսինտէ Եալը մահալլէսինտէ Զա-յըր ճատտէսինտէ թախմինէն վէ թէրպիէն 1900 մէթրօ մահալտէ մէպնի 3 պաղչէվան օտասր 76 մէթ-րօ տիկէր մահալտէ մէպնի ֆէվ-գինտէ պիր օտայը հավի անրը վէ պիր քէպիր գուլյը միշթէմիլ վէ սենէվի 1400 ղրչ. քիրալը միլը մա կէտիրք պիր գրթա պօսթանդն 5 հիսէսէն 2 պուչուգ սէհիմ հիս-սէսի. էօրիւճի Հիւսէյին։

..5..1671.—Իսկիւտարտա Սի-նան Բաչա մահալլէսինտէ Թօքրագ օսգաղընտան թախմինէն վէ թէրպի-էն 7486 մէթրօ տէրունինտէ պիր քէպիր գուլյը իլէ հավուզ վէ պիր պապ ախրը վէ 57 մէթրօ արսատա մէպնի 2 առէտա եէր օտասրը միշ-թէմիլ վէ սենէվի 4500 ղչ քիրալը պիլա կէտիք պիր պապ գօսթանդն 10 հիսէ իթիպարլյա 5 հիսէսի. հաճի Օսման։

..32..6275.—Գաբանը Տագիգ-տէ Հըզրը պէյ մահալլէսինտէ Ի-ճատիյէ սօգաղընտան թախմինէն վէ թէրպիէն պիրի 44 մէթրօ արսա-տա մէպնի 3 օտա վէ 1 սուֆա վէ 1 գուլյ վէ22 մէթրօ պաղչէ.յի հավի վէ տիկէրի քէգալիք 44 մէթրօ ար-սատա մէպնի 4 օտա վէ 2 սուֆա վէ 22 մէթրօ պաղչէ.յի միշթէմիլ վէ մէճմուը չէհրի 120 ղչ. քի-րալը մուգատէմա պիր էլեվմ ի-քի պապ մէնգիլին 18 հիսէ իթի-պարլյա 7 հիսէսի. էօրիւճի Ահմէտ։

..138..7250.— Ճէրրահ Բաչա-տա Քիւրքճի Պաչը մահալլէսինտէ Քիւչիւք Լանկա ճատտէսինտէ թախմինէն վէ թէրպիէն 272 մէթ-րօ պիր գրթա արսանդն պիլթիւ-նի. էօրիւճի Հիւսէյին։

..6.8..24000.—Պալթատա Հա-ճի Իսա մահալլէսինտէ Պույաճը սօ-գաղընտան թախմինէն վէ թէրպիէն 106 մէթրօ արսատա 4 օտա վէ 1 գուլյ վէ 1 մանգեն վէ 266 մէթ-րօ պաղչէ.յի միշթէմիլ նա թէմամ քեարկիր պիր պապ մէնգիլին պիւ-թիւնի. էօրիւճի Ահմէտ։

..41..23334.—Լանկատա Քեա-թիպ Գասըմ մահալլէսինտէ Եէնի Գաբու խարիճինտէ թախմինէն վէ թէրպիէն 266 մէթրօ արսատա մէպնի 2 օտա վէ 1 գուլյը միշ-թէմիլ վէ սենէվի 3000 ղրչ. քի-րալը պիր պապ մէ.լասանէնին սիւս հիսէսի. էօրիւճիԱհմէտ։

..193..1500. — Գուզկունճուգ գարիչէսինտէ Իճատիյէ ճատտէ-սինտէ պէրմուճիպը չէտ թէրպիէն 58 մէթրօ պիր գրթա արսանդն պիւթիւնի. հաճի Օսման։

..21..2917.—Ճէրրահ Բաչատա Քիւրքճի Պաչը մահալլէսինտէ Պօս-թան սօգաղընտա տէրունինտէ պիր գուլյը միշթէմիլ թախմինէն վէ թէրպիէն 316 մէթրօ պիր գրթա մէնգիլ արսասընդն 12 հիսէ իթի-պարբյա 7 հիսէսի. էօրիւճի Ահ-մէտ։

..9..5000.— Խասքէօյտէ Ապ-տիւլ Սեյամ մահալլէսինտէ Թիւ-պէ սօգաղընտա թախմինէն վէ թէրպիէն 43 մէթրօ արսատա մէպ-նի 5 օտա վէ 2 սուֆա վէ 1 միշ-թէրեք գուլյ. վէ 1 սարնրճ վէ 26 մէթրօ պաղչէ.յի միշթէմիլ վէ չէհ-րի 50 ղչ. քիրալը ախշամ պիր պապ մէնգիլին պիթիւնի. էօրիւճի Ահ-մէտ։

..2..2500.—Էյյուպտա Ուլուճա Պաշա մահալլէսինտէ Ֆբարգիյ սօգաղընտա թախմինէն վէ թէրպի-էն 53 մէթրօ արսատա մէպնի 2 օ-տա վէ 1 սուֆա վէ 30 մէթրօ պաղչէ.յի միշթէմիլ պիր պապ մէն-գիլին նրսֆի հիսէսի. հաճի Օսման։

..16..1834.— Գատար Զէյմսի գուրպինտ Ամիր Պօղլա Ահմէտաբա-չա մահալլէսինտէ Միւհէնտիս սօ-գաղընտա թախմինէն վէ թէրպիէն 38 մէթրօ արսատա մէպնի 2 օտա վէ 2 սուֆայը միշթէմիլ ախշամ պիր պապ մէնգիլին սիւս հիսէսի. հաճի Օսման։

..4 միւքերրեր 4..4575.— Ագ-սէրայտա Մուրատ Բաչա մահալլէ-սինտէ Շեքիր Բաչա սօգաղընտա թախմինէն վէ թէրպիէն 95 մէթրօ արսատա մէպնի 4 օտա վէ 2 սու-ֆա վէ 1 միշթերեք գուլյ վէ 74 մէթրօ պաղչէ.յի միշթէմիլ վէ չէհ-րի 200 ղրչ. քիրալը պիր պապ մէնգիլին ըուպ հիսէսի. հաճի Օս-ման։

..15..2334.—Խասքէօյտէ Ապ-տիւս Սեյամ մահալլէսինտէ Ցուլ-խանճը սօգաղընտա թախմինէն վէ թէրպիէն 68 մէթրօ արսատա մէպ-նի 4 օտա վէ 1 սուֆա վէ 1 գուլ-յու վէ 22 մէթրօ պաղչէ.յի միշ-թէմիլ վէ չէհրի 80 ղրչ. քիրալը ախշամ պիր պապ մէնգիլին սիւս հիսէսի. հաճի Օսման։

..6..15700.— Սուլթան Սելիմ գուրպինտէ Միյամբ Շեճաէտտին մահալլէսինտէ Ճապի սօգաղընտա թախմինէն վէ թէրպիէն 176 մէթ-րօ արսատա մէպնի 7 օտա վէ 3 սուֆա վէ 1 գուլյ. վէ 1 ախրը վէ 681 մէթրօ պաղչէ.յի միշթէմիլ վէ չէհրի 200 ղրչ. քիրալը միլթէ-համմիլ ախշամ պիր պապ գօնա-ղընն նրսֆի հիսէսի. էօրիւճի Ահմէտ։

(1) Ճիւմլէլերին պաղլարընտա իլը հի-զատա պուլունան ռագգամլար՝ մանիլ-լաթրն նիւմէրօյարընը վէ իքնինի հիզա-տաքիլէր գրյմէքը մուխամմէնէլէրինի պիլճիրմէքտէ տրլեր։

ԼԷՆՆԷՄԱՆ ԾԷԼՕ
35 ՍԷՆԷԼԻՔ ՄՈՒՎԱՖԱՖԱԳՐՕՅԹ



Աբթըզ տալ լամագ վէ չիբրիսթմէք իսթէմէզ.

Պայթարլար հայլա՝ նէ թիչտ-բէնկէր թ-բաքընա գատալ-լընմըշ տր։

Ֆոսֆորիզա մարգասը

Պու իլաճ՝ պէկիրլէրին թօքալամա, է-զիք, սյաք տէօնտէ, մահմուզ եարասը, տիզ գապարմասը, պաճագ սյրրյմասը, սյագ շիշկինիկի կիպի խասթալղալարը սերիան վէ մանհագագ պիր սուրէթտէ էյիլեշտիրիր, վէ պազը խասի պիրդը տաղղտը։ Ֆիյ 6 ֆր. Բարիզտէ Սենթ-Օնորէ սօգաղընտա Ն° 275տէ Մէսթթիվիյէ վէ Գում.

6 պուլուգ ֆբգ. իւճրէթլէ իսթէնիլէն մահալէ թէսլիմ օլունը։

Տէրասատէթտէ Մէզքիր, Գասսապեան, Քիւչիւքան, Գանճիւք եէզախանէլէրի իլե, սաիր միւթէպէր եէզախանէլէրտէ պուլունը։

ԵԷՆԻ ԻՑԱՍ
ԱԼԹՈՒՆ Վէ ԿԻՄԻԻԹ
ՀԱՄԻՏԻՅԷ ՍԱԱԹԼԱՐԸ

Պու սաաթլար եալընզ պիր եէլգօվան վա-սթթասբյա հէմ ալաֆրանակա վէ հէմ ալա-թուրգա սաաթլարը կէօսթերիրլ, պաղգա պիր սաաթտան պյար ալմագա հաճէթ պրագմազ-լար։ Պու սուրէթլէ մէմկէքթիմիզտէ միւթէ-սավէէն խմթիմալ օլանն հէր իքի տիւրլու սա-աթլար տալմա կէօզ էօնիւնտէ պուլունը։

ԵԷԿԵԱՆԷ ՄԷՐԳԷԶԻ
Զարչարի Քեղէրտ Վ-ուֆէ խանընդա Ն° 2

ՅՈՎՍԷՓ ԹՕԼԱՅԱՆ ՄԱԳԱԶԱՍԸ ՏԸՐ.

Մէզքիւր մաղազատա քէգալիք հէր նէվի ալթուն վէ կիւմիշ սաաթ վէ գօրտօնլար վէ սարէթ վէ Գրիմէօֆլ ուսուլինտէ պէյազ մատէն իւզէրինտէ կիւմիշ գաբլը թէֆսիլեր տաիի պուլունը։

Ինչպու մաղազա՝ սաթտրդը մալլար իչիւն պի-ռեր ֆաթուրա իթի խտերէք միշթերիսի թէ-էմին իտեր։

ՖԻՑԱԹԼԱՐ ԷՀՎԷՆ ՏԻՐ.

ԱՆԳԴՐԸ

Է.ՕՄԻՐ Վէ ԻՅՐԱՏ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

ՎԻԷՆՆԱՏՍ.	1858ՏԻ ՄՈՒԼՍՍԷՍ Ֆրգ. ոֆրմ.
Քէֆալէթ ադէսի 1889 դեկտ. 31տէ	91,706,957·75
1890տա սիկուրթա իտիլէն մէպալիղին եէքիւնի	28,633,360·
» թէէսիյէ սիրնան զարար ու զիյանրն եէքիւնի	1,234,743·
1871—90տանթէէսիյէ օլընան մէպալիղին եէքիւնի	164,760,218·

Վէ էֆանթընտա վէրէսէսինտէ իքրամիյէ վէրիլէք իւզրէ քէնտիյի սիկուրթայա գոյանլա-րա թէէսիյէ օլունան թէէթթիւանթ (պէնէֆիս)՝ սէնէվի ալընան իւճրէթլէրին 100տէ 25ինէ պալիզ օյմըշ տրը։

Պիր միւտուէթը մուայյէնէտէ պէրհայաթ գալմագ իւզրէ քէնտիյի սիկուրթայա գո-յանլաբա թէէսիյէ օլունան թէէթթիւանթ՝ սիկուրթա իտիլէն մէրգաբը սերմայէլէրին 100տէ 41 պուչուգընա պալիր օյմըշ տրը։

«ԱՆԳԴՐԸ» սիկուրթա գումբանեասընդն պաչըճա չէրանթի պէրվէճէնը աթի տիր։

1.—Վէֆաթ վուգուբյա իքրամիյէ ալմագ իչիւն սիկուրթա։ Մէսէլա,

35 եաշընտա օյան պիր քիմսէ վէֆաթընտան սօնրրա տէրհայ վէրէսէսինէ 10000 ֆբ-ռանգրրգ պիր սերմայէ թէէսիյէ օլունմագ վէ միւտուէթը հայաթընտա տա քէնտիսինին թէէթթիւանթ ախրընա հագգը օյմագ իւզրէ սէնէվի 291·70 ֆրանգ իւճրէթ թէէսիյէ իտեր։

2.—Պիր միւտուէթը մուայյէնէտէ պէրհայաթ գալմագ իւզրէ սիկուրթա (չօճուգլարա սերմայէ իչիւն թախսիսաթ, տօթասիօն)։ Մէսէլա,

Սէնէվի 320·30 ֆրանգրրգ պիր իւճրէթի վէրիլէրկի հալտէ, պիր եաշընտա իքէն սիկուր-թա իտիլէն պիր չօճուգ 20 եաշընը պիթիրտէքտէ, 10000 ֆրանգրրգ պիր սերմայէ ախրընա քէսպը իսթիհգագ իտեճէք վէ Գումբանեանդն թէէթթիւանթընտան 100տէ 85ինէ հիսէ-սէնտ օյամագ տրը։

Չօճուգլարա սերմայէ թախսիսաթը (տօթասիօն) իչիւն սիկուրթայա եաղրլանլարդն թէէսիյէթիւանթ հիսէսի՝ օրթա հիսապյա 100տէ 30 օյմըշ վէ 100տէ 41 պուչուգա գա-տար չըգմըշ տրը։ Պու հիսապճա մէրգուում սիկուրթայա եաղրլանլար՝ պէհէր 1000 ֆրանգ իչիւն 415 ֆրանգ տա թէէսիյէթիւ ալմըշլար տրը։

Գաբշըլրգ ճիւկի պիր սիկուրթա իւճրէթի թէէսիյէ օյունարդը թագաբրատ, վէֆա-թընտա վէրէսէսինէ իքրամիյէ վէրիլէք իւզրէ քէնտիյի սիկուրթայա գոյանլարդն վէրտիք-լէրի իւճրէթլէր տակի թէէսիյամի թանֆիզընտա պատիրլէրդր։

Պիճիւմէ մէսարիֆը թանսիլիյէ՝ պալճատ մուհարբէր իւճրէթլէրէ տակիլ օլուպ, պուտանան մնատա գումբանեա՝ տիկէր պիր լոգ գումբանեալար կիպի Շարգտա զարար ու զիյանլար իչիւն ֆայդա բէսմ՝ սաբզ թիմէզ։

Միւֆէթթիշը սումմի
Ն. Թաղը ճէան

Պիճիւմէ մալիսմաթ իչիւն Ֆէրսատէթատ ումումի ագճէնթէ Մ. Լիոնել Պոնտիե միւրաճաաթ օլընա։

Գումբանեանդն խարէխանէսի Պէյօղլունտա Թրանել մէյտանընտա Մայէր մաղա-զանդն քընճի գաթընտա տրը։

Գումբանեանդն պանքէրի Մ. Ս. Ամէր տիր։

ՏՕԳԹՕՐ ՕՎԷՐԼԱԽԸՆ ՄԻԿՐԷՆԻՆ
ՆԱՄ ՊԱՇ ԱՂԲԸՍԸ ԻԼԱՃԸ
(ՍԷՐԸ-Ը ԳԸ-ՂԼԸ Գ'-ՆՐՈՒԲԷՐԷՐԻ Է ԷՖԷՐԻ)



1.—Պու իլաճ էն քէսկին պաչ աղբրլարընա վէ իչկիսէն, նիգօթինէն վէ եախօտ մօրֆինէն հասրլ օլան պաչ աղբրլարընտա, վէ ինֆլուէնցա, կրիբ վէ էմնալի խասթալղալարան նէչէթ իսէն էնվահ պաչ աղբրլարընտա բէք գիյասէթ եաբալալ մէզքիւր աղբրլարը ալճ ու մահվ իսէր։

2.—Իչպու «Մէկրէնին» նամ իլաճ՝ իւճիւնէթ ու արարէթի տէճ իսէր միէսսիր՝ պիր մուսեիլէ օլուպ, սէրուսինտէ գաֆէին պուլունան վիճուտա գուվվէթ վէրմէքտէ օլմաղլա, «գօլաբսիս» թապիր օլունան խասթալղա տակի եարամագտա տրը։

Ուսմանէն պաչ աղբրլարը իչիւն եալընզդ Տօգթ. Օվէրլախ իլէ տը Հէօթին «Մէկրէնին» թապիր օլընան իլաճը գուլլանմալը տրը։

Ագրպալիդ օյանլար՝ պու իլաճը կիւնտէ պիր վէ եա պիր գաչ ալճա թօզ վէ եա սու օլարագ 1 կրամ 1 սանթիկրամ ախշ իթմէլի տիրլեր։

Պու իլաճը իմալ իտէնլէր՝ Ֆարպվէրդ Վօրմ. Մէյսթէր Լուչիու Է Գրանինկ, Հէօյթ։

Սթամպօլտա Թօքալեան խանընտա 41 նումէրօտա Մ. Թէոտոր Լիլլինկ մաղա-զասընտա վէ տիկէր պալճա էնգախանէլէրտէ պու իլաճդն տէքսօր մէվճուտ տրը։

ԹԱԶԷ ԷՔՄԷՔ ՄԷՐԱԳԼԸԼԱՐԸ

Օթելլէր, Լօգանթալար։ Պիրախանէլէր, Գասպինօլար, Խասթախանէլէր, Մէթթէ-լէր, Սէֆիրլէրէր, Տիւրինէլեր, Զյնֆէթլէր վէ ումումէն միւթէպէր միւլթերլէր՝

ՊԻՐ ԹԷՐԹԻՊԸ ՃԷՏԻՏ ՎԷ ՄԻԻՖԻՏ ՍԱՁԷՍԻՆՏԷ

Պունտան պէպլէ կիւնտէ ԻՒԶ ՏԷՖԱ։
Գալաթատա Բօպէրթ Պէնտիյին մէշհուր քրուբնտա,
ՎԻԷՆՆԱ ԶԷՕՐԷՖԼԷՐԻ (ՊՐԻՕՇԼԱՐԸ)

Վէ խաս վէ պայաղը հէր նէվի ԹԱԶԷ ԷՔՄԷՔ պուլապիլէճէքլէր տիր։

Ագշամ իչիւն թապէ էքմէք վէ պրիօշ ալմագ իսթէնիլիրսէ, իսթիմալինտէն 8 սա-աթ էվվէլ՝ Գալաթատա Պաչէ սօգաղընտա Ն°. 5 Պէյրիք Միլլէթ խան քրուբնդա, եախսա Պէյօղլունտա Թիւնել չարշըսընտա Ն°. 4 շլ.ուպէսինէ, վէ չէ